

# Ս Ի Ո Ն

## ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ — ԳՐԱԿԱՆ — ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ



Ս. Կրթական Գրական-Բանասիրական կազմակերպություն

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	ԵՐԵՎ
<b>ԽՄԲԱԳՐԱԿԱՆ</b>	
— Երախագիտութեան տուրք՝ Հայ ժողովուրդին.	133
<b>ԿՐՕՆԱԿԱՆ</b>	
— Տերունական Աղօթքը (9).	ԳՐ. ՍՐԿ. Հ. ԳԱԼՈՒՍՏԵԱՆ 136
— Ամօվա.	ԳԱՐԵԳՐԵ ԱՐԵՂԱՅ 139
<b>ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ</b>	
— Քառեակներ.	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ 143
— Հոգիս օրօրեմ.	» » 143
<b>ՀԻՆ ԵՋԵՐ</b>	
— Քարոզ Համբարձման Տեառն.	Հրատ. Ն. Վ. ԾՈՎԱԿԱՆ 144
<b>ՊԱՏՄԵԱԿԱՆ</b>	
— Կիլիկիան ամրոցներ — Հռովմայի Դղեակ.	ԱՐՏԱԻԱԶԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ 146
<b>ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ</b>	
— Ֆրանսական բնագաղտնութեան երեք սիւները.	Ամփոփեց ՊԱՐԳԵՒ ՏԵՐ ԲՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ 150
<b>ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ</b>	
— Ս. Էջմիածին.	Ն. Վ. ԾՈՎԱԿԱՆ 155
<b>ԼԵԶՈՒԱԳԻՏԱԿԱՆ</b>	
— Հայասանի այլ բնիկների և Կովկասեանների ագղեցութիւնը Հայերէնի վրայ.	ՊՐՈՅ. Հ. ԱՃԱՌԵԱՆ 158
<b>Ս. ՅԱԿՈՒԹԻ ՆԵՐՍԵՆ</b>	
— Ամսօրեայ լուրեր.	164

### Բ Ա Ք Ն Ե Ք Ի Ն

ՍԻՈՆԻ Տարեկան բաժնեգիրն է՝ բոլոր երկիրներու համար՝ Անգլ. Շիլին 10

### ՈՒՇԱԿՐՈՒԹԻՒՆ ՄԵՐ ՀԱՍՅԷՒՆ

Redaction of the Armenian Monthly SION  
 Armenian Patriarchate,  
 P. O. B. 4001  
 Old City - Jerusalem  
 Via Amman (Jordan)

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology

Printed in

JERUSALEM — PALESTINE

# — ≡ Ս Ի Ո Ն ≡ —

ԻԳ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1950

≡ Մ Ա Յ Ի Ս ≡

ԹԻԻ 5

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՏՈՒՐՔ՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ

Սիոն-ի նախընթաց երեք թիւերուն մէջ, մեր երախտագիտութիւնը յայանեցինք Ս. Աթոռոյ մեր մասնաւոր բարերարներուն: Այս շարքին մէջ պարտք ու հաճոյք է մեզի յիշել և երախտագէտ ըլլալ Հաստատութեանս մեծադոյն բարերարին և իրաւատէրին՝ Հայ ժողովուրդին և անոր ներկայացուցիչներուն, որոնք Պաղեստինի շարունակուող աղէտի միջոցին չզլացան ու կը շարունակեն չզլանալ իրենց կարելին և լուման, յօգուտ Ս. Աթոռոյ և անոր պարիսպներէն ներս ծուարած մերազն ժողովուրդին:

Տրամութիւններով լեցուն եղած է միշտ մեր կեանքը, պատմութեան իւրաքանչիւր ձախորդ վայրկեանին մենք տուած ենք մեր տուրքը, և սակայն Աստուծոյ հովանաւոր ալը միշտ անպակաս եղած է մեր վրայէն, և մեր գոյութեան ուղղուած հարուածը վրիպած է իր նպատակէն: Ժողովուրդները իրենց գոյութեան բախտորոշ պահերուն է որ ի յայտ կը բերեն իրենց հոգեկան ինքնութիւնը, իրենց ցեղային նկարագիրը բացատրող ուժերուն արժէքը:

Անցնող երեսնամեակի ընթացքին, սփիւռքի մեր ժողովուրդը զանազան երկրամասերուն վրայ, ուր ան կազմակերպելու տարած է իր կեանքը, յաճախ ենթակայ եղաւ բնական ու մարդկային արհաւիրքներու, սակայն ոչ մէկ ատեն իր վէրքը մնաց անխնամ և իր կարիքը անհատուցանելի: Կարեկցելու և տալու զգայարանքը յաւէտ կենդանի իրողութիւն եղած է մեր ժողովուրդին, որով ան ջանացած է միշտ կենսունակ պահել ինքզինքն ու իր դարերը, հակառակ իր վրայ խուժող բազմապիսի աղէտներուն, որոնց ենթակայ եղած է ինքը դարերով, իր արտում և արիւնոտ պատմութեանը ընթացքին:

Նուիրական պարտքի այդ զգացումով, սփիւռքի մեր հարազատները, առաւել կամ նուազ չափով, չթերացան միեմարութեան առիթը հանդիսանալ Պաղեստինի աղէտահար հայութեան: Առաջին մէկ վայրկեանէն երբ Ս. Աթոռը և իր պարիսպներուն ծուարած մերազն ժողովուրդը, տնաւեր և ընչազուրկ,

անմիջական կարիքը ունեցաւ իր արեւակիցներու օգնութեանը, սփիւռքի գանազան մասերէն փութացուեցաւ այդ օժանդակութիւնը :


Օգնութեան առաջին սրտառուչ աղաղակը պիտի բարձրացնէր Ս. Աթոռոյ հանգուցեալ գահակալը, Տ. Կիւրեղ Ս. Պատրիարքը, որ այդ օրերուն անհահանջ և կորովի նաւապետի մը նման ի զուլս Միաբանութեան և ժողովուրդին, պիտի ընէր իր կարելին, հովուելու, մխիթարելու և սփոփելու իր հօտը, դիմելով բոլոր իրաւասու մարմիններուն, բախելով նպաստամատոյց դուռները, ի պաշտպանութիւն այս դարաւոր Հաստատութեան և անոր կամարներուն ապաւինած սարսափահար և անօգնական Հայ ժողովուրդին, և որ յետոյ պիտի իյնար իր պարտականութեան ճամբուն, ինքզինքը զոհաբերող հերոսի մը հանգոյն :

Օգնութեան այս աղաղակին վսեմ ու բարձր արձագանգը պիտի հանդիսանար Նորին Ս. Օծութիւն Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը, Հայ ժողովուրդին ուղղած իր կոնդակովը, հրահանգելու որ Հայ Երուսաղէմի զգացումով լեցուն իր զաւակները բերեն իրենց կարելի օժանդակութիւնը և նիւթական բարիքը, որպէսզի դարաւոր այս նուիրական Աթոռը իր զինուորեալ Միաբանութեամբ, և իր հովանիին ապաւինած ու իրեն զօրավիզ Սաղիմահայութիւնը կարենան ապրիլ ու ապրեցնել ազգին իրաւունքները, մինչև որ ծագէր Աստուծոյ արդարութեան և խաղաղութեան արեգակը Ս. Երկրի վրայ :

Նոյն հայրական յորդորն ու կոչը պիտի ընէր Մեծի Տանն Կիլիկիոյ Ծնորհագարդ Տ. Տ. Գարեգին Կաթողիկոսը, հրահանգելով ոչ միայն իր թեմերուն մէջ եղող հարազատները, այլ բոլոր այն հաստատութիւնները որոնք պարտ էին իրենց օժանդակութիւնը փութացնել հազարաւոր սերունդներու արեան զինը արժող այս դարաւոր նուիրականութեանց և անոնց պահապաններն ու երախտաւորեալները հանդիսացող Միաբանութեան և ժողովուրդին :

Նուիրապետական աթոռակալներու այս կոչերուն արձագանգ պիտի հանդիսանային անմիջականօրէն սփիւռքի բոլոր թեմակալները, Ամերիկայի, Գալիֆորնիոյ, Եգիպտոսի, Ֆրանսայի, Իրաքի, Պէրուի, Հայէպի, Կիպրոսի, Հնդկաստանի Գերաշնորհ Առաջնորդներն ու Ազգային Մարմինները, Գեր. Տ. Տ. Տիրան Եպս. Ներսոյեանը, Վարդան Եպս. Գասպարեանը, Մամբրէ Արքեպս. Սիրունեանը, Պսակ Վրդ. Թումայեանը, Արտաւազդ Արքեպս. Սիւրմէեանը, Ռուբէն Արքեպս. Մանասեանը, Խաչ Արքեպս. Ալապահեանը, Ջարեհ Եպս. Փայասեանը, Սիոն Եպս. Մանուկեանը, Ղեւոնդ Եպս. Չէպէեանը, ինչպէս նաև Ամեր. Եպս. Եկեղեցւոյ Պետր, Լուտերական Եկեղեցւոյ ներկայացուցիչ Տօթթ. Մոլը, և Լոնտոնի Արքար Թրըստի Պատ. Վարչութիւնը : Ասոնք բոլորը ջանացին և նիւթեցին իրենց կարելին, որպէսզի բարերարուի Ս. Աթոռը իր սրտցաւ հարազատներու օժանդակութիւններով :

Ասոնց կարգին չենք կրնար մոռնալ մեր երախտազիտութեան այս դոյզն արտայայտութիւններուն մէջ, ազնուական բաժինը զորս ի զործ դրին, Գեր. Տ. Խորէն Եպս. Բարոյեանը, Գերենիկ Եպս. Փոլատեանը և ազնուամեծար Մէթր Շաւարշ Սեւօնքեանը, ինչպէս նաև Հայ Մամուլի Պատ. Խմբագրութիւնները, որոնք իրենց կոչերով սատար հանդիսացան ձեռնարկուած հանդանակութեանց, բերելով այսկերպ իրենց բաժինը ամենուրեք եղած ձեռնարկներուն :



Իսկ այս կոչերը, յորդորներն ու բարեացակամութիւններ իրենց իրագործումին տանողը եղաւ անտարակոյս սփիւռքի Հայութիւնը իր կարեկից ու զոհաբերող կեցուածքովը: Իր լրումին մէջ է աղէտի երրորդ տարին, և տակաւին կարելի չեղաւ մեզի կազմակերպելու մեր տնտեսութիւնը: Հակառակ սակայն այս տրտում իրողութեան և դառն խոստովանութեան, Հայ ժողովուրդը ամէն տեղ աներկմիտ բացաւ իր սիրտն ու քսակը, կատարելու համար իր ազգային պարտականութիւնը բախտէն զարնուած իր արենակիցներուն հանդէպ: Ձմնացինք մերկ և նօթի, մեր ցաւին ու դիակներուն հետ անմխիթար: Սփիւռքի մեր արենակիցները ամենուրեք կատարեցին իրենց Հայու մեծ պարտականութիւնը:

Այս տեսակէտէն առաջին գիծի կուգան Ամերիկայի, Եգիպտոսի և Իրաքի մեր հարազատները, որոնք զիտցան Հայու վայել զգացումներով մէկէ աւելի անգամներ գիմաւորելու մեր կարիքը, հանդերձելով անհրաժեշտ բարիքը մեր կարօտութեան: Յիշեալ թեմերու թեմակալներուն, վարչութիւններուն և առհասարակ բովանդակ մերազն հարազատներուն, յանուն Հայ Երուսաղէմի ուխտանուէր Միաբանութեան և ժողովուրդին կը յայանենք մեր սրտազին շնորհակալիքը: Երախտագիտութիւն՝ որդեկորոյս մայրերէն, գերեզմանամերձ ծերերէն, ստնդեաց մանուկներէն և առհասարակ մերկ, նօթի և թօշնելու մօտ եղող հայորդիներէն, որոնք վայելեցին նոր ժամանակներու աւետեաց երկիրներու, Ամերիկայի, Նեպոսի և Տիգրիսի բարիքներով բարերարուած մերայնոց օժանդակութիւնը: Տէրը թող վարձահատոյց ըլլայ յիշեալ գաղութներու մերազն հարազատներուն՝ մէկին փոխարէն հազարապատիկ վերադարձնելով անոնց:

Երբ շնորհակալութեամբ կը մասնաւորենք վերոյիշեալ երեք գաղութներու մեր հարազատները, չենք կրնար նոյն շնորհակալութեան պարտքը չկատարել Փրանսայի, Լիբանանի, Սիւրիոյ, Կիպրոսի, Հնդկաստանի մեր գաղութներուն նկատմամբ, որոնք առաւել կամ նուազ չափով ջանացին սատար հանդիսանալ մեր նիւթական պէտքերուն: Ճիշդ է թէ ասոնցմէ ոմանք մեր աղաղակին պատասխանեցին եթէ ոչ անտարբեր, դէթ գաղջ տրամադրութիւններով, սակայն նորէն շնորհակալ ենք մերիններէն մեզի եղած բարիքին: Հայը բնաւ չէ թերացած իր նուիրական զգացումներու և պարտականութեան հեղումին մէջ, և տուած է միշտ երբ դիմում եղած է իր զգացումներուն՝ իրեններէն իրեն:

Յանուն Ս. Յակոբեանց զինուորեալ Միաբանութեան և Պաղեստինահայ մերազն ժողովուրդին անգամ մը ևս կը կրկնենք սփիւռքի մեր հարազատներուն մեր խորին շնորհակալիքը, կրկնելով Աւետարանի երբեք չհինցող պատգամը, — թէ գաւաթ մը պաղ շուրն անգամ անվարձ չի մնար: Տէրը թող վարձահատոյց ըլլայ մեր կարիքը հանդերձող մեր հարազատներուն:

Ապրիլ ք, հազար ապրիլք, ժողովուրդ Հայոց որ ի սփիւռս աշխարհի, որ պէսզի որքան տառապանք և տառապողներ ըլլան մեր ազգին մէջ, վայելեն ձեր սէրն ու խնամքը, և մեզի հետ միասին յաւերժական օրհներգու ըլլան ձեր անուան և յիշատակին:

**ԿՐՕՆԱԿԱՆ**

**ՏԷՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՕԹՔԸ**



Ն.

«ԵԿԵՍՑԷ ԱՐՔԱՅՈՒԹԻՒՆ ՔՈ»

Ահաւասիկ Աստուծոյ պատկանող հայ-  
ցուածներուն երկրորդը, որ ուղղակի Անոր  
արքայութեան զալուն համար է: Թէև Ա-  
նոր անուան սրբութեան, Թագաւորութեան  
զալուն և կամքին կատարուելուն համար  
եղած այս երեք հայցուածները ներքին  
սերտ աղերս մը ունին իրարու հետ, բայց  
նորէն զանոնք իրենց ուրոյն բաժանում-  
ներուն մէջ ուսումնասիրել նախընտրելի  
պիտի ըլլար: Ուրեմն, հարցնելէ ետքը թէ  
ի՞նչ կը նշանակէ Աստուծոյ Թագաւորու-  
թեան զալը, քանի մը կարեւոր կէտեր պար-  
զարանելու աշխատինք:

Աստուծոյ Թագաւորութեան զալը կը  
նշանակէ Անոր Տէրութեան ու Իշխանու-  
թեան կատարելագոյն հաստատուիլը երկրի  
վրայ. և այդ ո՛չ թէ զայն մենք միայն  
անձնագէտ ընդունելով, հապա հանուր աշ-  
խարհի անոր սահմաններուն մէջ ամփոփ-  
ուելովը, ինչ որ Եկեղեցիին տիեզերակա-  
նացումը ըսել է: Այս խօսքը Քրիստոսի  
Երկրորդ Գալուստէն և Եկեղեցիին մինչև  
աշխարհի ծայրերը ընդարձակուելէն աւելի  
մեծ ու գործնական նշանակութիւն մը ևս  
ունի, որ այս Թագաւորութեան մարդոց  
մէջ կատարած արմատական բարեփոխում-  
ներուն ևս կ'ակնարկէ: Աստուծոյ Թագա-  
ւորութեան մէջ մարդիկ ինքնանուէր յօ-  
ժարակամութեամբ մը պիտի ծառայեն Ա-  
նոր, ու իրենց անձնական և ընկերական  
բոլոր սովորութիւններն ու յարաբերու-  
թիւնները Աստուածային կամաց համաձայն  
պիտի ըլլան: Մեկնիչ Ուէյս, շատ մը ու-  
րիշներու հետեւողութեամբ, կ'ըսէ, «Յի-  
սուս թերեւս Հրեաներուն Մեսիայի Գա-  
լլատեան մասին աղօթքը ընդունեց և զայն  
հաստատեց Տէրունական Աղօթքին այս մա-  
սով: Որովհետև, Մեսիայի Թագաւորու-

թեան Գալուստը Հրեաներուն աղօթքի ու  
բաղձանքի միակ առարկան էր, և Անոր  
համար կ'աղօթէին յաճախակի: Ուշագրաւ  
է նաև որ Զաքարիայի մէջ Թագաւորու-  
թեան զալը և Անոր անուան սրբութիւնը  
միասին լծորդուած են, ինչ որ կը հաս-  
տատէ թէ այս երեք հայցուածները ներ-  
քին աղերս մը ունին: «Եւ եղիցի Տէր Թա-  
գաւոր ի վերայ ամենայն երկրի. յաւուր  
այնմիկ եղիցի Տէր մի, և անուն նորա մի»  
(Զաք. ԺԳ. 9):

Ահա ա՛յս է Աստուծոյ Թագաւորու-  
թեան զալը, բայց Անոր Թագաւորութիւնը,  
Թագաւորութեան նկարագիրը, յառաջաց-  
ման կերպերը, արդիւնքները բաւական  
նիւթ կը մատակարարեն մեզ խորհրդա-  
ծութեան համար:

Ա.— Աստուծոյ բացարձակ Տէրու-  
թիւնը անոր բազուկին մէջն է. այսպէս էր  
ստեղծագործութեան երկարածիզ դարա-  
շրջաններէն առաջ, անսկիզբն ժամանակ-  
ներէ ի վեր, և այսպէս է նաև իրապէս:  
Որովհետև, Աստուած որ անսկիզբն է, որ  
սկզբնապատճառ է, պէտք է ինքնաբաւ  
ըլլայ, պէտք է բացարձակ ըլլայ Անոր Տէ-  
րութիւնը. պէտք է իր հզօր բազուկը ըլ-  
լայ իր Տէրութեան սահմանները գծող. այս  
կը նշանակէ ինքնագոյ, ինքնաբաւ Աստ-  
ուած, ամենակարող, ամենազէտ, ու ա-  
մենիմաստուն Արարիչ մը: Եւ ա՛յս է Աս-  
տուծոյ Թագաւորութիւնը իր նախնական  
նշանակութեան մէջ: Ինք ստեղծեց բոլոր  
տիեզերքը. իր Աստուածային շունչը կը  
թրթուար քոստին անհունութեան վրայ. իր  
Աստուածային ժպիտը կեանք ծնցուց յա-  
ւիտենական թոհ ու բոհէն: Եւ այս ոչ թէ  
Իրմէ դուրս արտաքին տիեզերքին համար,  
հապա՛ նոյնիսկ իր ստորոգելիքները, իր  
աստուածութիւնը ինքնարուխ են և ոչ-  
ստացական: Ինք խաւարի անդունդէն լոյս  
աշխարհ հանեց աստղերն ու արեւները.  
Ինք հիասքանչ ներդաշնակութեամբ մը ի-  
րարու պատշաճեցուց ու շղթայեց տիեզեր-  
քին բոլոր մասերը: Ինք՝ իր հզօր բազու-  
կովը շարժում տուաւ այս սքանչելագործ  
մեքենային: Իր ճարտար մասերը գծեցին  
ծիրերը այս երկնաւոր թափառիկներուն:  
Անտեսանելի հիւլէէն մինչև աներեւակա-  
յելի մեծութեամբ արեգակները իր այս  
բացարձակ Իշխանութեան և Տէրութեան

սահմանին մէջ կ'իյնան: Ու այս պատճառաւ ըսել թէ Աստուծոյ Թագաւորութիւնը էապէս իր զօրութեան ու կարողութեան մէջ է, ըսել է նաև թէ Անոր իօխանութիւնն ու քաղաւորութիւնը իր մէջ են:

Ու այս այսպէս է ո՛չ թէ միայն անցեալին մէջ, հապա նաև ապագային մէջ ալ: Ո՛րչափ հաւանական տիեզերքներ կը քննան Անոր հզօր բազուկին ամենակարողութեան մէջ. Անոր մէկ Շունչը, մէկ «Եղիցի»ն ի՛նչ հրաշալիքներ, ի՛նչ աշխարհներ, ի՛նչ մարդկութիւններ կրնան ի լոյս հանել խաւարէն ու մահէն. Ստեղծագործ ձեռքերուն մէկ ձօճումը, Արարչագործ մատներուն մէկ շարժումը ի՛նչ հրաշակերտներ կրնան կարելիութեան սահմաններուն մէջ բերել: Հետեւաբար, ապագային անսպառ ու յաւիտենական ժամանակաշրջաններուն մէջ ալ Աստուծոյ Թագաւորութիւնը, իր այս նշանակութեամբ, յաւիտենական է ու միշտ պիտի դայ: «Տեսա՞ն է երկիր լրիւ իւրով», կ'ըսէ սաղմոսերգուն, ցուցնելու համար Աստուծոյ Թագաւորութիւնը և Անոր սահմանները աշխարհի վերայ: Ի՛նչ հարկ թուել բոլոր այն գործերը, որոնք անոր զօրութեան և կարողութեան կը պարտին իրենց ծագումն ու տեւականութիւնը: Ի՛նչ հարկ փառքը երգել Անոր յաղթանակներուն, որովհետև դայն ըրին անցեալ դարեր և պիտի ընեն ապագայ ժամանակներ: Հետեւաբար, Աստուծոյ Թագաւորութիւնը, նշանակութեամբ մը, իր հզօր բազուկին մէջ է. Ան եկած է և պիտի դայ յաւիտեան:

Բ. — «Եկեցե՛ք արքայութիւն քո» կը նշանակէ նաև Աւետարանի յաղթանակը: Այս կէտը կրնանք պարզաբանել հետեւեալ ստորաբաժանումներով:

(1) — Մեսիական Թագաւորութեան գալուստովը, որ կատարուեցաւ Յիսուսի Մարդեղութեամբ և յայտնուեցաւ բոլոր աշխարհի՝ անոր իմաստութեան ու սիրոյ մեծագործութեամբ: Արդէն տեսանք որ Հին Օրէնքին մէջ իշխանութեան և Թագաւորութեան ոգին կար. օրէնքն ու իշխանութիւնը անբաժան են իրարմէ. մինչդեռ Աւետարանի օրէնքը անփոփոխելի իմաստութիւն է ու սէր. անոնք երկիրքի օրէնքներն են, և հետեւաբար, երկիրքի իշխանութեան ու Թագաւորութեան ձայ-

նը — Աստուծոյ Թագաւորութիւնը, Յիսուս իր աշխարհ գալովը զօրձնականապէս բերաւ Սիրոյ Թագաւորութիւնը, որ է Աստուծոյ Թագաւորութիւնը: Այն երկնաւոր օրէնքներն ու սկզբունքները, զորս երկնաւոր Վարդապետը կը վերլուծէր, իր երկրաւոր կեանքի կարճ օրերուն մէջ, երկիրքին ու անոր կարգուսարքին տիրապետումին համար էին: Իր քարոզած տիեզերական սէրը, գութը, ներողամտութիւնը, արդարութիւնը, սրբութիւնը, աննախանձութիւնը, եղբայրասիրութիւնը Աստուծոյ Թագաւորութեան օրէնքներն էին, զորս իր անձին օրինակովը սորվեցուց. սիրեց՝ ու հրամայեց որ սիրենք, ներեց՝ ու հրամայեց որ ներենք, զթաց՝ ու հրամայեց որ զթանք: Ահա հո՛ս կը կայանայ Յիսուսի բերած երկնաւոր Թագաւորութեան մեծութեան գաղտնիքը, ու հո՛ս անոր ճակատագրուած ապագայ տիեզերականացման յոյսին անխախտելիութիւնը: Ուրիշ խօսքով, Քրիստոսի Եկեղեցին է Մեսիական Թագաւորութիւնը, որուն համար քրիստոնեայ աշխարհ ջանք չխնայեր: Եկեղեցին է այն ուսկանը, որով վերջապէս պիտի որսացուի նաև հեթանոս աշխարհը. Եկեղեցին է այն փրկութեան մեծ փարախը, ուր պիտի համախըմբուին այն միւս գառնուկները, որոնք այս փարախէն չեն, և չեն ճանչնար այս երկնաւոր Հովիւին ձայնը, ու գողերու և աւազակներու ետեւէն կ'երթան, բայց վերջապէս պիտի հետեւին Անոր ու պիտի ըլլան մէկ հօտ և մէկ հովիւ: Եկեղեցին է անձեռագործ այն վէմը, որ պիտի մեծնայ ու լեռնանայ՝ ինչպէս ցոյց կուտայ Կենաց Բանը. վէմը, որուն վրայ ինկողներ պիտի ջախջախուին ու պիտի փշրէ ու հոսէ ամէն անոնք որոնց վրայ կ'իյնայ, այս է վէմը հաւատքի, վէմը ճշմարտութեան: Այո՛, Եկեղեցին է այն շինողներէն անարդուած քարը, որ անկիւնի դուրս, անկիւնաքար պիտի ըլլայ վերջապէս: Եկեղեցին է փրկութեան և խաղաղութեան միակ նաւահանգիստը ալեկոծեալ մարդկութեան համար: Եկեղեցին է բեւեռային անշարժ աստղը, որուն կ'ուղղուին կենաց ծովուն վրայ տարուբեր հոգիներու նուաղկոտ նայուածները: Այո՛, Եկեղեցին է ու պիտի ըլլայ վերջապէս միակ Նոյեան Տապանը աշխարհի մեղաց ու մոլութեանց ջրհեղեղին վրայ:

ըրհեղեղ՝ որ կը սպառնայ խեղդամահ ընել մարդկութիւնը ամբողջ, բայց վերջապէս՝ անկէ ազատուած փրկութեան որդիներ պիտի մատուցանեն հաշտութեան անուշահոտ և փրկարար զօնը որով երկնաւոր խաղաղութիւն պիտի ծրարանի աշխարհի վրայ: Եկեղեցին Տապանակ Ուխտին է, որուն վրայ Աստուծոյ ներկայութիւնը պիտի սըրբազործէ իր ընտրեալները: Եկեղեցին ամպի ու կրակի սիւնն է, որ նոր Իսրայէլը պիտի առաջնորդէ սիրոյ, խաղաղութեան և փրկութեան Ս. Երկիրը:

Ուրեմն, Փրկչին Մարդեղութիւնը և Իրմով հաստատուած Քրիստոնէական Ս. Եկեղեցին, սկիզբն են Մեսիական Թագաւորութեան գալուստին, զոր Յիսուս սկսաւ: Իսկ Մեսիական Թագաւորութիւնն ալ՝ յաղթանակը Աւետարանին, ու Աւետարանին յաղթանակն ալ՝ Աստուծոյ Թագաւորութիւնն է: Անտարակուսելի և էական իրողութիւն մըն է որ Ան եկած է աշխարհի վրայ, Քրիստոսի գալուստէն ի վեր, և կը շարունակէ երկու հազար տարիներէ ի վեր, և պիտի շարունակէ նաև — Ս. Հոգիին շնորհքովը — մինչև աշխարհի վերջը: Հետեւաբար, ահա ա՛յս Թագաւորութեան համար աղօթած պիտի ըլլանք հայցելով «Եկեցէ արքայութիւն քո»:

(2) — Աւետարանի յաղթանակով այս Թագաւորութիւնը պիտի գայ հոգեւորապէս, երբ Աւետարանը յաղթանակէ հաւատացեալներուն սիրտերուն մէջ: Ուրիշ խօսքով, կրնանք ըսել թէ, Շնորհաց Թագաւորութիւնն է այս սիրտերու մէջ, որ է «Արդարութիւն, խաղաղութիւն և ուրախութիւն Ս. Հոգիի մէջ»: Երբ Աւետարանը կը լուսաւորէ ու կը հրահանգէ մարդոց միտքերը, երբ ան կ'ուղղէ ու կ'առաջնորդէ մարդոց կամեցողութիւնը և անոնց բոլոր շարժումները, երբ ան կը գերէ անոնց բոլոր սէրերը, ա՛յն ատեն եկած կ'ըլլայ Շնորհաց Թագաւորութիւնը սիրտերու մէջ և Մեսիական Թագաւորութիւնն ալ՝ հոգեւորապէս, ինչ որ կը նշանակէ Աստուծոյ Թագաւորութեան գալը Աւետարանին յաղթանակով: Ի՞նչ կը նշանակէ Շնորհաց Թագաւորութիւնը եթէ ոչ «Ես»ին գահազրկումը. ու այդ կ'ըլլայ երբ մեր մտածումները, փափաքները, շարժառիթները Աստուծոյ և կամ Ս. Հոգիին կառավարու-

թեան և ազդեցութեան կ'ենթարկենք: Աշխարհ և մոլորած մարդկութիւնը ո՛րչափ պէտք ունին այս երկնային բարեփոխումին: Երկպառակուսներ, ատկութիւն, չար նախանձ և ամէն տեսակ կազ ու կոխ, ամօթաբեր մոլութիւններ և մոլորութիւններ պիտի գտնուէի՞ն մարդոց մէջ՝ եթէ տիրէր Շնորհի Թագաւորութիւնը: Ե՞րբ պիտի գայ այն սուրբ օրը որ ատեն մարդիկ, հրեշտակներու խումբերուն հետ, պիտի երգեն Փրկչին Մենդեան երկնային մեղեղին, հոգիներու և սիրտերու ա՛յնքան մօտիկ վսեմ երգը, «Փառք ի բարձունս Աստուծոյ և յերկիր խաղաղութիւն ի մարդիկ հաճութիւն»: Այո՛, այն ատեն եկած պիտի ըլլայ Շնորհաց Թագաւորութիւնը: Երբ Աստուած այլեւս պիտի չըսէ «Ձեր փափաքները իմ փափաքներէս, և ձեր նպատակները իմ նպատակներէս կը տարբերին», երբ մարդկային բոլոր ձեռնարկներ պիտի արժանան Աստուածային սուրբ գահունակութեան «ազնիւ, բարի և հաւատարիմ ծառայ, մուտ յուրախութիւն Տեառն»: Այն ատեն ճշմարտապէս եկած պիտի ըլլայ Աստուծոյ Թագաւորութիւնը: Շնորհաց Թագաւորութիւնը երկինքն է երկրիս վրայ. որովհետև, ամէն անոնք որ կ'ապրին Շնորհաց Իշխանութեան տակ, երկինքը կ'ապրին՝ իր անպատում երանութիւններով ու անսպառ վայելքներով: Եկեղեցին, իբրև բանակ ճշմարտութեան և լուսոյ, յառաջ կ'երթայ կռուելու և յաղթելու համար ստտին ու խաւարին, պաշտպանելու համար դատը Շնորհքին: Իւրաքանչիւր հաւատացեալ, իբրև մասը այն մեծ ամբողջին, իր մասնաւոր շրջանակին մէջ կը ջանայ, որ օր առաջ գայ այն մեծ օրը երբ Շնորհաց Շունչ մը նոր հոգի պիտի ներշնչէ բոլոր մարդկութեան, մոլորեալ մարդկութեան որ Եղեկիէլեան տեսիլքին ցիր ու ցան ոսկորներուն մէկ տխուր պատկերը կը ներկայացնէ բարոյապէս և նիւթապէս:

Աստուծոյ Թագաւորութիւնը սիրտերու մէջ . . . , աներեւակայելի՛ բարիքն է ան աշխարհի համար: Սիրտեր, որոնք մամոնային խօլ պաշտումը ունին և երկրպագուներն են Ոսկի Հորթին. սիրտեր, որոնք աշխարհիկ վայելքներու ստուեր-հաճոյքներուն ետեւէն կ'ըլլան. սիրտեր, որոնք ուրիշներու հիմնայտակ կործանումին ու

անկանգնելի գլորումին մէջ գտնել կ'ուզեն իրենց նսին բարձրացումն ու փառաւորումը. սիրտեր, որոնք սպանաթանի մը փոխարէն կը ծախեն իրենց անդրանկութիւնը — ճշմարիտ մեծութիւնը. վերջապէս՝ սիրտեր, որոնք վաճառուած գերիններն են աշխարհի, երբ Աստուծոյ Թագաւորութեան բերուին ու զայն ընդունին իրենց մէջ, ի՞նչ մեծ շնորհք պիտի թագաւորէ աշխարհի վրայ, ի՞նչ մեծ երանութիւն՝ հոգիներու մէջ։ Այն ատեն, կեանքը որ չարիք մըն է շատ մը անյոյս յոռետեսներու աչքին, պիտի վերստանայ իր ճշմարիտ նշանակութիւնը և պիտի ըլլայ Աստուծոյ փառքին ու անուան սրբութեան համար շնորհուած անփոխարինելի բարիք մը։ Հարստութիւնը, որ մարդոց չար բաղձանքները գոհացնելու անարգ գործիք մը կ'ըլլայ, պիտի ըլլայ խեղճերը և վշտացեալները սփոփելու և ամոքելու միջոց մը։ Գիտութիւնը, որ շատ մը եսապաշտ ու կարճատես գիտուններու գտնկին մէջ գրգիռ կ'ըլլայ անաստուածութեան ու փաստը կոյր դիպուածին, պիտի ըլլայ առ Աստուած բարձրացնող սանդուղ մը՝ ուրկէ ամենատկար միտքերն անգամ պիտի կրնան վերելակել տեսնելու համար երկինքի հրաշալիքները։ Աստուծոյ Թագաւորութիւնը սիրտերու մէջ . . . , Շնորհաց Թագաւորութիւնը աշխարհի վրայ . . . , ո՛հ, երբ պիտի ըլլայ այդ. ե՞րբ պիտի պսակուի հաւատացեալ հոգիներու այդ բուն բաղձանքը. ե՞րբ պիտի ի գլուխ ելնէ այս նոր Երուսաղէմի անձեռագործ շինուածքը։ Ուրեմն, երբ կ'աղօթենք «Եկեցէ արքայութիւն քո» գիտնանք թէ այս մեծ Շնորհքին համար է որ կ'աղօթենք։

(3) — Այս Թագաւորութիւնը ո՛չ միայն հոգեւորապէս, սիրտերու մէջ Շնորհաց Թագաւորութիւնով պիտի գայ, հապա պիտի գայ նաև տեսանելի կերպով։ Դանիէլի հինգերորդ Թագաւորութիւնը կը բացատրէ այս ապագայ Թագաւորութիւնը. «Եւ յաւուրս Թագաւորացն այնոցիկ յարուսցէ Աստուած երկնից Թագաւորութիւն որ յաւիտեանս ոչ եղձանիցի, և Թագաւորութիւն նորա ազգի այլում ոչ մնացէ. մանրեսցէ և հոսեսցէ զամենայն Թագաւորութիւնս, և ինքն կայցէ յաւիտեանս» (Դան. Բ. 44)։ Դարձեալ, «Եւ Թագաւորութիւն և իշխանութիւն և մեծութիւն

### Ա Մ Ո Վ Ս

Ամովսի կեանքը. — Այսպէս էր հանրութեան վիճակը հիւսիսային Իսրայէլի մէջ երբ Ամովս կոչուեցաւ իր առաքելութեան։ Կը բնակէր Թէքայի մէջ, որ շուրջ 12 մղոն հարաւ կը գտնուի Երուսաղէմէն։ Ծնունդով կամ ուսմամբ մարգարէ մը չէր, այլ հովիւ մը և մշակ ժանտաթղենիներու։ Հաւանաբար ինք մասամբ տէրն էր հօտին և ծառերուն։ Իր հարուստ մը չըլլալը ի յայտ կուգայ սա պարագայով, որ ինք կ'առաջնորդէր հօտը և կը խնամէր ծառերը. էր հասարակ անհատ մը եղիսէի նման որ կ'աշխատէր իր ազարակին մէջ խոնարհ գիրքով մը։ Բնութեան ֆէնօմենայի կարեւորութիւնը, խորապէս թողած է իր ազգեցութիւնը իր գրուածներու վրայ

Թագաւորաց՝ որ ի ներքոյ ամենայն երկնից՝ տուաւ սրբոց Բարձրելոյն. և արքայութիւն նորա արքայութիւն յաւիտեանական, և ամենայն իշխանութիւնք նմա ծառայեսցեն, և հնազանդեսցեն» (Դան. 7, 24)։ Այս Թագաւորութեան մէջ Տէրը երկինքէն պիտի բերէ իր երկնաւոր հրեշտակները և պիտի իշխէ փառքով ու մեծութեամբ. հետեւաբար, այս տեսանելի Թագաւորութեան կրնանք ըսել նաև Փառաց Թագաւորութիւնը։ Այս Թագաւորութեան կ'ազարակէր խաչին աւաղակը, Քրիստոսի փրկագործութեան նախախայրիքը, հոգեցունց հառաչանքով մը աղաղակելով, «Յիշեա զիս, Տէր, յորժամ զաս արքայութեամբ քով»։ Այս պիտի ըլլայ նաև Առաջին Յարութիւնը (Յայտ. Ի.), որուն մէջ բաժին ունեցողներուն վրայ «երկրորդ մահը» իշխանութիւն պիտի չունենայ, այլ անոնք պիտի ըլլան Աստուծոյ և Քրիստոսի քահանաները, և Անոր հետ պիտի Թագաւորեն հազար տարի։ Այս Թագաւորութեան մէջ Փրկիչը պիտի ըլլայ «Թագաւոր Թագաւորաց և Տէր տէրանց»։

ԳՐ. ՍՐԿ. Հ. ԳԱՂՈՒՍՏԵԱՆ  
(Շարունակելի՛ 9)

(Գ<sup>13</sup>, Ե<sup>8</sup>, Թ<sup>5-6</sup>)։ Հասկերով լեցուն սայլը (Բ<sup>13</sup>), առիւծը որ կը մոնչէ իր որսին վրայ (Գ<sup>4</sup>), իր որսին մնացորդները որոնք առիւծին բերնէն հովիւի կողմէ ազատուած էին (Գ<sup>12</sup>), արջը աւելի ահազդու հովիւին քան առիւծը (Ե<sup>19</sup>), թռչուններու համար լարած թակարդները (Գ<sup>5</sup>), հերկը (Զ<sup>12</sup>), հունձքը (Թ<sup>9</sup>), ամառնային պտուղներու զամբիւղը (Ը<sup>1</sup>), կուտան իրեն պատկերներ, որոնք ամենակատարեալ և բնական ձեւով կը գործածէ այնպիսի ճշգրտութեամբ, որը կ'ըսպասուի այլ մարդէ մը, հովիւի կոչումով։

Իր առաքելութիւնը դիպի Բեք-էլ. — Երկնային կոչին ընդառաջելով, Ամովս ձգեց հօտը, նախիրը և սիքամօրի պուրակները Թէքայի մէջ, ու ճամբայ ելաւ դէպի Բէթ-էլ։ Հօն, արքայական պալատին և դարբերի (sanctuary) շուքին ներքեւ, տուաւ հանրութեան իր պատգամը։ Թէ գրքին որքանը այսպէս բերանացի տրուեցաւ, չենք գիտեր, սակայն անկասկած, Իսրայէլի դէմ իր մարգարէութեան նիւթը, որ կը պարփակէ աւելի մեծ մասը՝ խօսուած է։ Իր մարգարէութիւնը հասաւ գագաթնակէտին, երբ գուշակեց Իսրայէլի սրբավայրերու կործանումը և Յերոբոամի տան անկումը և ժողովուրդի գերութիւնը։ Բէթ-էլի քահանան Ամազիա, արգելք հանդիսացաւ և լուր զրկեց Յերոբոամի ամբաստանելով զԱմովս։ Ամազիա բացայայտօրէն չի համարձակեցաւ խիստ միջոցներու դիմել Մարգարէի սուրբ անձին դէմ առանց թագաւորի գիտակցութեան։ Բայց ան ևս լուռ մնաց, Ամովսի դէմ եղած ամբաստանութեանց, և միայն թելադրեց որ քաշուի իր անձնական տունը և հօն մարգարէանայ։ Ամովս պաշտպանեց իր արարքը, ըսելով թէ խօսքերը իր կողմէ ընթացք առնող բաներ չէին, այլ տրուած երկնային իշխանութենէ մը, որու չէր կրնար դիմադրել։

Թէ և Ամազիա կրնար մարգարէն լռեցընել, սակայն ան ինքզինք սահմանեց անոր բառերու լրումը փորձարկելու։

Ամովսի Գիրքը. — Հաւանական կը նըկատուի, որ Ամովս Թեկուայի իր տունը վերադառնալով մարգարէութիւնները գրի առաւ։ Գիրքը բացօրոշութիւն մը կը կրէ, թէ աւելի կանոնաւոր և զասուարուած է, քան այն ինչ որ խօսուած մարգարէու-

թիւնները կը նկարագրուին։ Մասնաւորաբար չըջակայ ազգերու և Յուդայի դէմ եղած մարգարէութիւնները, որով կը բացուի Գիրքը, հազիւ թէ խօսուեցան Բէթ-էլի մէջ։ Բնաւ կասկածելու պատճառ մը չունինք, թէ ուրիշի մը կողմէ գրի առնուած է, և գրքի աւարտումը էն քիչ երկու տարի տեւած պիտի ըլլայ։

Ազգերու դիմ եղած մարգարէութիւնները. — Ազգերու դէմ եղած մարգարէութեանց շարքը որոնք Գրքին նախաբանը կը կազմեն, յատկանշական են թէ իրենց ներկայացուցած Եհովայի համայնական իշխանութեան տեսակէտին և թէ անհաւատներու բարոյական պարտականութեանց ենթադրածներուն։ Միւս մարգարէներու մէջ ևս Եհովան ներկայացուած է իրբ և աշխարհի ամենագեղարգոյն կառավարիչը։ Ան Իսրայէլի Աստուածն է մասնաւոր նշանակութեամբ, որովհետեւ ան ընտրած է Իսրայէլը աշխարհի բոլոր ազգերու մէջէն՝ ըլլալու Իր ժողովուրդը։ Բայց Ան՝ որ աշխարհի միահեծան ստեղծագործն է, կը հրամայէ ազգերու գաղթին եւ կը հոգայ անոնց հանգիստը։ «Ոչ ապաքէն իրբ և զորդիս Եթէնովպացւոց էք դուք ինձ, որդիք Իսրայէլի . . . ո՞չ զԻսրայէլ հանի յերկրէն Եգիպտացւոց, և զայլազգիս՝ ի Գամբաց, և զԱտորիս՝ ի Բոթորայ»։ Ունի ան իրաւունքը և զօրութիւնը պատժելու զանոնք, իրենց մեղքերուն համար։ Մասամբ չի կայ կասկած Իսրայէլի դէմ եղած թշնամութեան թէ անոնք զատապարտուած են. բայց մասնաւորաբար ատիկա իրենց անմարդկային ըլլալն է, որ զեղծելով բնական կրօնապաշտական օրէնքները, որոնք գրոշմուած են խղճմտանքին վրայ, որու միջոցաւ մարդուն դէպի ուրիշի մը, և ազգի մը դէպի ուրիշ ազգի մը կապակցութիւնը, պէտք է որ իշխուի։ Մեղքին կշիռը կը կայանայ իր նկարագրին մէջ, և ոչ թէ այն իրողութեան՝ որ ինք գործած է Եհովայի ժողովուրդին դէմ։ Այսպէս, Սուրիա զատապարտուած է իր կիլիւստի դէմ ունեցած պատերազմական բարբարոս աւերումներուն համար, Բզշտացիները գերիներու անգութ գէպի ստրկութեան տարագրութեանը համար, Տիւրոս նման յանցանքի մը համար ու նաև եղբայրական դաշնագրի Հերուսի, Դաւիթի ու Սողոմոնի միջև

կնքուած: Ամոնը պատերազմի մէջ ունեցած վայրագ անգթութեանց համար, Մովարը — ամենայատկանշականը այս բոլորէն — ազգաց վիրաւորանքի մը համար որ պատժեց մեռելներու հանդէպ յարգանքի բնական կանոնները: Վերոյիշեալ ազգերու դէմ եղած դատակնիքը ցոյց կուտայ, թէ նոյնիսկ հեթանոսները ճշմարտին ճանաչումը ունէին որ կը կրէր իր հետ որոշ բարոյական պատասխանատուութեան աստիճան մը: Մարդկային բնական օրէնքներու դրժումը որոնք գրուած են իրենց սրտերուն մէջ, կը պահանջէ պատիժ: Անոնք կարող են բարոյական դատուժներ ընելու: Նոյնիսկ Բղշտացիները և Եգիպտացիները կը կանչուին իրրև վիպներ այն սխալներուն՝ որոնք կը գործուին Սամարիոյ մէջ:

Հրեասան եւ Իսրայէլի — Հրէաստանի և Իսրայէլի պարագային հակառակն է: Հրէաստան կ'ամբաստանուի չյարգած ըլլալով երկնային յայտնութիւնը որ իրենց եղաւ « . . . փոխանակ զի մերժեցին զօրէնս Տեառն և զհրամանս նորա ոչ պահեցին, և մոլորեցուցին զնոսա անստեօք իւրեանց զոր արարին, զորոց զհետ գնացին հարքն նոցա: Եւ առաքեցեց հուր ի վերայ Հրէաստանի, և կերիցէ զհիմունս Երուսաղէմի» (Բ<sup>4-5</sup>): Իսկ Իսրայէլ կ'ամբաստանուի անմարդկայնութեան և ապականութեան համար « . . . ամբարշտութեանցն Իսրայէլի . . . զի վաճառեցին զարդարն արծաթոյ և զանանկն ընդ կօշկաց . . . և հայր և որդի առ մի բողմտանեն, զի պղծեացեն զանուն Աստուծոյ իւրեանց . . . » (Բ<sup>6, 7</sup>), և իրենց չար վարուելակերպը կաւելնայ մոռացկոտութեամբը այն իրողութեան՝ թէ Եհովան զիրենք հանեց «յերկրէն Եգիպտացուոց . . . ժառանգեցուցանել զերկիրն Ամովրհացուոց» (Բ<sup>10</sup>): Իրենց (Իսրայէլի և Հրեաստանի) զրկուեցան յաջորդաբար մարգարէներ; և սակայն անոնք լռեցուցին մարգարէները պախարակելով և վրդովում պատճառելով իրենց գործին «եւ արբուցանէիք ուխտաւորացն իմոց զինի, եւ մարգարէիցն պատուիրէիք զի մի մարգարէասցին» (Բ<sup>12</sup>): Անոնք ունէին իրենց առջև նազարէթցիները իրրև օրինակ ինքնաճանաչողութեան, բայց ըրին իրենց կարելին փճացնելու հա-

մար զանոնք, որոնց օրինակելի կեանքերը յաճախ պախարակում մըն էր իրենց անձնատրութեանց (Բ<sup>6-12</sup>):

Եհովայի պահանջները. — Եհովայի պահանջները շատ քիչ և պարզ են: Երբ դրեցեք զբարի եւ մի զչար . . . քեւսեցաք զչարիս եւ սիրեցաք զբարիս, հաստատեցեք զիւրաւունս ի դրունս ձեր (Ե<sup>14-15</sup>): Եւ յորեացիս իբրեւ զզուր իրաւունք եւ աւարուրիւն իբրեւ զնեղեղ անհուն (Ե<sup>2-4</sup>): Պահանջներ քիչ և պարզ, սակայն դրժուար, որովհետեւ անոնք կ'անտեսէին անարատը, շողախուելով մարդկային ետէն, քանի՛ չեն հայցեր իրենց ներկայ արարքներու հակառակը:

Իսրայէլի ինքնախաբէտութիւնը. — Բոլոր իրենց բարոյական վատթարացումներու մէջ, անոնք տակաւին կը յայտարարեն թէ Եհովայի ընտրեալ ժողովուրդն են, ու աւելին՝ կ'երեւակայեն զիրենք ըլլալու Իրմիակ սիրելիները: Եւ եղիցի ընդ մեզ Տէր Ասուած ամենակալ, իրենց սիրելի կարգախօսն էր (Ե<sup>14</sup>): Անոնք կը ցանկան աւուրն Տեառն: Անըմբռնելի է անշուշտ, թէ Ան պիտի յայտարարէ ինքզինք միակ տէրը Իր ժողովուրդին և կործանիչը անոնց թըշնամիներուն: Այս բոլոր ինքնախաբէտութեանց պատասխանը արդէն, ի յայտ կուգայ զնեղ ընտրեցի յամենայն ազգաց երկրի, վասն այնորիկ ի ձեզ խնդրեցիք զվրեժ ամենայն շարեաց ձերոյ (Գ<sup>2</sup>): Բոլոր այն բաները զորս Ան ըրաւ իրենց համար, ազատելով զիրենք Եգիպտոսի լուծէն, առաջնորդելով զիրենք դէպի անապատները և կործանելով հզօրագոյնն Ամօրիդէսը իրենց առջև, պէտք էր որ գէթ, տար սահմանը անհուն ծառայութեան՝ իրենց համար: Եւ վերջապէս, եթէ անոնք չեն ճանչնար յայտարարութիւնը՝ երախտագէտ Պնաու, պէտք է ունենան որոշ խոհմտութիւն, ակնածելու Տիրեղբրքի Ամենակարող Ստեղծողէն (Դ<sup>13</sup>, Ե<sup>8</sup>, Թ<sup>6</sup>):

\* \* \*

Ամովսի Ասուածաստուրիւնը. — Տիրող գաղափարը Ամովսի Աստուածատեսութեան, Եհովայի գերիշխանութիւնն է իսկութեան և պատմութեան մէջ: «Տէր Եհովաս (ամենասիրելի իր տիտղոսն է,

Գլ. ԱՅ, Գ 7, 8, 11, 13, Գ 2, 5, Ե 3, Չ 8, Է 1, 2, 4, 5, 6, Ը 1, 3, 9, 11, Թ 8) «Տէր Աստուած» (Գ 13, Ե 14, 15, Չ 8, 14) և աւելի հզօրագոյնը նկովա, Ասուած ամենակալ անուն է նորա (Ե 27), իր կողմէ Աստուծոյ տրուած ամենասիրելի տիտղոսներ են: Ինչ որ ալ եղած ըլլայ խնկութիւնը Տէր Զօրութեանց տիտղոսին, կասկածելի կը թուի Սօրանանից բարգմանութեան «Տէր Ամենակալ»ին (κύριος παντοκράτωρ), թէ արդեօք ճշգրտօրէն կը ներկայացնէ իմաստը, ինչ որ մարգարէները գործածեցին զայն, անուանելով նկովա՝ որպէս իշխողը երկնի և երկրի զօրութեանց: Երեք հատուածներու մէջ Ամովս ի յայտ կը բերէ գերագոյն Ստեղծողին բարձր ինքնութիւնը: Երբ ան կը հրաւիրէ Խորայէլը ներկայանալու իր Աստուծոյն, կուտայ հիացումը ապաշխարութեան և ծանօթացումը Անոր ետեան, որու անունն է Եհովա «Տէր Զօրութեանց»: Ան է որ կը յայտնէ իր գաղափարները իր մարգարէներուն միջոցաւ:

Ան է պատմութեան Աստուածը որ կը հրամայէ ժողովուրդներու գաղթը, իրաւունք և ուժ ունի դատելու զանոնք հասարակաց իրաւունքներու և օրէնքներու խզմանը համար, որ Ինք զրած է անոնց հողիներու մէջ:

Ան մասնաւոր ձեւով ինքզինք յայտնած է Խորայէլի: Ու մէկ խօսքով Խորայէլ եղած է ազգ մը, որուն ապագան Ինք իր ձեռքով է առաջնորդած: Ո՞չ ապաքէն իբրեւ զօրգիս Երեմիայացոց եւ դուք ինձ, որզիք Խորայիի (Թ 7): Իսկ ուրիշ տեղ մը Խորայէլ միակ ժողովուրդն է, որ Ան ճանչցած, ընտրած և ընդունած զայն որպէս իրը (Բ 11, Գ 7):

Իր բարոյականի նկարագիրը ցոյց կը տրուի, Խորայէլի ընթացքը դատապարտելով և պահանջելով անոնցմէ՝ բարութիւն, ճշմարտութիւն և արդարութիւն:

Ամովսի վախճանաբանութիւնը. — Ամովս իր Աստուածտեսութեան վախճանաբանութեանը շուրջ ունի շատ պարզ, նախնական, բայց յաւիտենական ճշմարտութիւններ: Խորայէլի ապագայ պատկերը, որ կուտայ իր գրքին զանազան համարներովը, մեծ նմանութիւն ունի Յովէլի. Ահա աւուրք գան, ասէ Տէր, եւ հասցեն կալք կրօց, եւ խայծեցի խաղող ի հաճա-

ւունս, եւ բղիսեցեն լերինք գաղցրութիւն, եւ ամենայն բլուրք անտառախիտք եղիցին (Ամովս Թ 13). Եւ ծանիշիք քէ ես եմ Տէր Ասուած որ բնակեալ եմ ի Սիօն լերին սրբութեան իմոյ. եւ եղիցի Երուսաղիմ սուրբ, եւ ալլազիք ալ ոչ եւս անցցեն ընդ նա (Յովէլ Գ 18), որոնք պատկերներ են ու կը մնան զուտ ժամանակաւոր երանութեամբ:

Ձի անաւասիկ ես հրաման քամ, եւ ցուեցից զձեզ ընդ ամենայն ազգս, տուցի Խորայիի, զոր օրինակ հոսի ցորեան, եւ մի անկցի մանրուած նորա յերկրի: Մտով վախճանեցիք ամենայն մեղաւորք ժողովրդեան իմոյ, ոյք ասէին. ոչ մեծեցիք եւ ոչ հասցեն ի վերայ մեր շարիք (Թ 9-10): Բայց Ամովս իր այս ցուցմունքներէն վերջ, չի յայտնէր ճամբան մեղքերու քաւութեան և ջնջման: Ամովս Մեսիայի կեանքին գուշակութիւնը չունի. բայց յիշատակելի է թէ՛ ինք կը կապէ ապագայի յոյսը Դաւթի Տան հետ:

Ամովսի Գրքի հաստատուն դասերը. — Ամովսի Գիրքը կը սորվեցնէ, եզական անարատութեամբ և ուժականութեամբ: Ճշմարտութիւններ որոնք բնաւ երբեք պիտի չըլլան ումպէտ կամ վաղեմի: Ճշմարտութիւններ որոնք արդարութիւն կը ստեղծեն մարդոց միջև, են ընկերութեան աստուածային սկզբունքներէն գերագոյնները, որովհետեւ մենաշնորհն են կնճոռտ պատասխանատուութեանց:

Ազգեր նմանութեամբ, անհատականութեամբ, ստիպուած են ապրելու լոյսի և զիտութեան կշիռով որ իրենց շնորհուած է Անկէ: Այս՝ առաւելադոյնս օժտուած և պատրաստուած ընկերութիւն մըն է, բայց այսպիսի անհատներէ պէտք է պատճառուին արհամարհանք Տիրոջ պահանջներուն — որոնք նախնական բայց յաւիտենական ճշմարտութիւններ են:

(ՎԵՐՏ)

ԳՍԲԳԻՆ ԱԲԵՂԱՅ



Ք Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ծ Ա Կ Ա Ն

## Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

Այս էջը կը նուիրեմ բարեկամիս  
ՏԻԱՐ ՏԻՐԱՆ ԽԱՁԻԿԵԱՆԻՆ

Ամէն մարդու կեանք մ'ես սրած, ինծի երկու սրիւր, Տէ՛ր,  
Կեանքէն մահուան, մահէն կեանքին գացի դարձայ զերդ ըսուեր,  
Պիտի ծաղկի օր մը անուրէս տեղը վերքիս՝ հարուածէդ.  
Երջանիկ եմ ես յաւիտեան... գոհ եմ ինծի սրածէդ:

Զարկի՞ր ինծի, հարուածիդ սակ ես նրզմըւած... հազարաւոր  
Ձեռքեր հասան ինձ օգնութեան... այսպէս ուզեց կամքդ հրզօր.  
Հիմա միայն կը մըսածեմ այդ ամենուն թէ փոխարէն,  
Ով Ա.ստուած իմ, սիրով չընչին, ի՞նչպէս պիտի ես վրճարեմ:

Ժամանակին՝ անծայրածիր, միջոցին մէջ անսահման,  
Հազար կեանքով, հազար յանգով ես մի անցորդ եմ միայն,  
Բաժնըւեր եմ ես ամենուն ու բաժնըւիմ պիտի դեռ,  
Մինչեւ հասնիմ օր մը Իրեն, գտնեմ Իր մէջ զիս լրման:

Մայիս 1950

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



## Հ Ո Գ Ի Ս Օ Ր Օ Ր Ե Մ

Գաղբի ամէն թող շրջուց,  
Ձեւերը բոլոր  
Լուծուին մութիւն մէջ անունց  
Եւ խորհրդաւոր:

Եւ թախիծը թող երգէ  
Իր հին մեղեդին,  
Հին օրօրով ամոռէ  
Յոգնած իմ հոգին:

Հոգիս կախեմ յուրերու  
Ոսկի թելերէն,  
Այսպէս մինչեւ արեալոյս  
Օրրեմ մեղմօրէն:

Այսպէս խուցիս մութին մէջ.  
Այս գիշեր նորէն,  
Բանամ յուրերս էջ առ էջ  
Հոգիս օրօրեմ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

**Զ Մ Ն Ե Ձ Յ Ր**

**ՔԱՐՈՁ ՀԱՄԲԱՐՁՄԱՆՆ ՏԵԱՌՆ**

Հետևեալ ֆարոզը արտագրած ենք Ս. Արոտոյս քիւ 231 ընկիր Գանձգիրիկն (թղ. 148 - 154): Եոյնը կը գտնուի նաև մեր ք. 271 ճաշոց Գրիկն մեջ (թղ. 389 ք - 393), գոր Ս. Հրեշտակապետաց եկեղեցոյն հոռիակիկն սակ օրինակած է, 1316 ին, ընկիր բոլորգրով, արդիւնաբան Թորոս վարդապետի շնորհած օրինակիկն, Երուսաղեմի մեջ պատկերաքանդակաւ քանդակող նշանաւոր Գրիչ Ստեփանոս Երկայն, Գաւիթ կախիկոյսի (1316 - \* 1321) հրատմանով եւ ծայսով: Քարոզին երկու օրինակները տեղ տեղ փոքր տարբերութիւններ ունին իրարմէ, գորս հարկ չհասարակեցիկ նշանակել: Տնակիրքի տակերը կը յոյնն Սարգսի:

Սըրբութիւն սըրբութեանց Աստուած անբոկիզըն, անպարագրելի և անիմանալի ի վեր քան ըզբան, Աստուած յԱստուծոյ լոյս ի լուսոյ Տէր Յիսուս Քրիստոս, ծնունդ Հաւր նոյնազոյ բնութիւն իսկութիւն և կարողութիւն, որ դու քոյին իմաստութեամբոյ յանէից յօշ էից զարարածըս, յեղելութիւն հաստատեցեր, ձգեցեր զերկինս վերինս զեթեռն անմատոյց, զվարագոյրն քո առաջին զանջրպետն ի մէջ հրանիւթիցն, կառուցեր զերկինն երկրորդ և անդ զերկնայինն, ջահընկալեցեր զարեգակն և զլուսին և զկնի զաստեղս, տընկեցեր ըզգրախտն և ի նմայ ըզմարդն, հաստատեցեր զերկիր ի սմայօքս անճառ ի վեր քան ըզբան. ընկալ աշտմ անոխակալ զաղերս աղաւթից հաւտի քո փոքու քեզ ի հաճոյս, աղաչեմք:

Աւրհնեալդ ի բնաւից քո արարածոց բանաւորաց, զոր կարգեցեր ի սպաս պաշտաման լինել քեզ փառաբանիչս և երկըրպագուս թագաւոր հրզաւր, որ դու քոյին հեղութեամբոյ կամաւք Հօր և հաճութեամբ Սուրբ Հոգւոյն խոնարհեցար ի հայրական ծոցոյ բնակիլ յարգանդի կուսին անճառապէս միացար ի մարմնի Աստուած բոլորից,

զերկանց նախամաւրն զանէծս յաւրհնութեան ծընունդ փոխեցեր աւագանին քո նորածնութեամբ, արարեր քեզ ճանապարհս ընդ հասակս մարդկային կրիցս արտաքոյ ազատդ ի մեղաց, սքանչելագործեցեր ի մարմնի տիրաբար Աստուած համայնից, զխեղութիւն բնութեանս առողջացուցեր բըժիշկ բարեգութ, զմեռելութիւն մարմնոց հանդերձ հոգոցն մեռելութեամբ ի կենդանութիւն աստուածութեանըդ քո փոխեցեր յուսով յարութեան, ըզմեղըս լուծեր և զգըտիչ նորա յայտ յանդիման խայտառակեցեր, յաւրինակ կենացըդ հացի ըզբարգձանագարսն յանապատին սակաւ հացիւն յագեցուցեր, և ի Թափովրական լերինն վկայութեամբ մարգարէիցն և ձայնին Հաւր Աստուած ըզքեզ ծանուցեր. ընկալ աշտմ...:

Երբուն հանճարոյ և պետ իմաստութեան Տէր Յիսուս Քրիստոս, որ դու միայն արկեր հիմունս պանծալիս մարդկեղէն բնութեանս զհրաշքս զաւրութեան քո աստուածութեանդ, ի կատարումն տնաւրինականաց քոց փըրկութեան եկիր կամաւորաբար ի չարչարանըս խաչի և մահու անմահ թագաւոր, զարկեալ պարտըս հայրենի լուծեր ժառանգդ Աղամայ, զամաւթ երեսացըն բարձեր թըքովն ամաւթոյ, զհարուածըս թըշնամոյն կրեցեր ի հարուածս եղեգան, զմերկութիւն մեղուցելոյն ծածկեցեր մերկութեամբ մարմնոյ քո աստուածացելոյ, զգատակնիք յանցանացն պատառեցեր քո դատաստանան, զգառնութիւն ճաշակացըն դառնութեամբ զեղոյն քաղցրացուցեր, զգատապարտութիւն փայտին բարձեր փայտին աւրհնութեան՝ յոր բեւեռեցար, տիգախոց կողիւդ զկողածնին անէծսըն լուծեր, և ըզնախահայրն Աղամ յարտասուացըն դադարեցուցեր, և բըղխմամբ երկուց աղբւրբացն զհասարակաց բնութիւնս արդարացուցեր. ընկալ աշտմ...:

Քրտութիւն խնամոց քոց անեղ և տէր բոլորից, որ դու միայն իջեր ի զըժոխս ներքինս որսալ զիշխանըն մահու, և ըմբռնեալ կորզեցեր ի ժանեաց նորա զնախահայրն Աղամ իւրովք ծընընդովք, և իշխանաբար բիւրովք ելեալ ի գերեզմա-

նէն վիճով կընքելով, և մըտեր առ աշակերտսն դրովքըն փակելովք ի սուրբ վերնատանն, որով զնոսա զարմանագրեցեր փըջմամբ հոգեւորականաւ, ճաշակեալ ի մեղուէ առ ի հաստատութիւն քոյոյ յարութեանդ, զտարակոյս նոցա լուծեր, ըզդաճնութիւն արտասուացըն ցամաքեցուցեր, զլըքեալ հոգիսն հաստատեցեր, զլուծութիւն մըտացն արձանացուցեր, զտըրտմութիւն փարատեցեր, զթերահաւատութիւն թովմայի ի մայր մերոյ հաւատոյս յաւրինեցեր. ընկալ այժմ . . . :

Սըրբարանեալդ ի քերովբէիցըն քառակերպից և ի սրովբէիցըն սըրբարանից Քրիստոս թագաւոր, որ ի բոլորումն պսակի տարոյ աւրհնեալ քաղցրագոյն քո տնաւրէնութեանդ ի լըրման սուրբ քառասնեկին ըզկնի հրաշակերտ քո յարութեանդ հաներ զաշակերտսն ի զլուխ լերինըն ձիթաստանեաց, ի ձեռն խոստման աւետեացըն Հաւր հրաշագարդեցեր, և համարձմամբ ձեռին քո հաստատեցեր, և ամբաջու ճանապարհաւ զելլս քո յերկինս ուղեւորեցեր, առեցելովն ի քէն կերպիւն Ադամայ, զոր փառաւք աստուածութեանդ թագ ի զլուխ զարդարեալ շքեղագարդ պայծառացուցեր, և հրաշալի տեսիւամբն գիմանայիսըն հրացուցեր, որք աղաղակելով անէին ով է սա որ գիմեալ գայ յնդովմա գեղեցիկ պատմուճանաւ արիւնաներկեալ, եւ բուռըն զարութեամբ զախոյեանըն վանեալ, խաւսի զարդարութիւն և իրաւունըս փրկութեան ազգի կորացելոյ, հընձան հարեալ զիշխանըն մահու առանց աւգնականի, սըրտմտութեամբ ճմլեալ կոխելով յերկիր զնորայն եկեղ զառնութիւն, գայ թագաւոր իշխանութեամբ կերպարանն Ադամա ի կերպարանս բանին Հաւր մըտեալ առ Հայր. ընկալ . . . :

Թ զաւրըս վերինս հրեշտակաց, հրեշտակապետաց և յամենայն երկնային զաւրաց գովասանեալդ և երկըրպագեալդ, զորս հիացուցեր քոյով աւրհեալ համբարձմամբդ թագաւոր երկնաւոր, միառմի աղաղակելով ըզսըլխալի տնաւրէնութեան քո խոնարհութիւնդ, և յեկեղեցոյ ուսեալք ըզբազմազան իմաստութեան քո զմարդեղութիւնդ, ի լնուլ տառից հոգէպատում մար-

զարէիցըն տեսանողաց, սոսկալի ձայնիւ պետութեանցըն հրամայելով զդրանցըն համբարձումն, իշխանութեանցն ըզմուտըն մաղթելով թագաւորիդ փառաց և զնըստելըն ճոխութեամբ ընդ աջմէ Հաւր, ընդ որ սոսկացեալ տաւնէին գեղապարութեամբ զչնորհըս պանծալի աւուրս ընդ մանկունս եկեղեցոյ քո պատրաստութեամբ, զորոց ընկալցիս ամենապարզ և զաղերս աղաւթից որ զմերոյս փըրկութեան նորոգման տաւնեն զաւետիս, զուգակից երկնաձիր ճանապարհիդ զհեղինակըն խաշանց քոց բանաւորաց զհայրապետըն մեր զտէր . . . եպիսկոպոսաւք քահանայիւք և սարկաւագաւք և բնաւին իսկ պաշտաւնէիւք եկեղեցականաւք, զվարդապետըս զըպրաւք և մանկամբք շնորհին ի քեզ հաստատեցելովք, և զորս յաշխարհական կարգէ զարս և զկանայս ուղղութեամբ ըստ քումդ իւրաւանց քաղաքաւարեալս, ըզձերս և ըզմանկունս, զերիտասարդս և զկուսանս, զիշխանս և ըզպետս, ըզգաւարվարս և զուսիկս, պարգեւելով սոցայ առատապարզ և ճէր զպիտանացուն ի հանգէս փըրկութեան մերոյ, աւզոց բարեխառնութիւն և անդէոց պըտղարիութիւն, բուսոց և տընկոց աննիւզութիւն, աղբիւրոց ստատութիւն, և անձրեւածին ամպոց քաղցրութիւն, անասնոց բարեձընութիւն եւ մարդկան քաւութիւն եւ առողջութիւն: Ահա յիշեսցես և ողորմեսցիս հանգուցելոցն յուսով յարութեան յերեւման մեծիդ Աստուծոյ ի քում գալըստեանդ ի հասարակաց ի գատաստանիդ, խընզըրեմք:

Եւ եւս առաւել . . . : Զանձինըս մեր . . . :

Գովեալ և բարեբանեալ Քրիստոս թագաւոր խնամակալ և խաղաղարար, հրաւիրակ և կոչաւղ ի նաւահանգիստ քո առագաստին, պսակ տարոյ յարութեան մերոյ և նորոգումն սուրբ և հոգեւոր մեծի աւուրքո աւրհնեցելոյ, պաշտպանութեամբ ծնաւղի քո սըրբարանի և մարմնարանի քոյդ մարգեղութեանդ բերկրեցելոյ և աստուածածնի, աղերսիւ և աղաշանաւք մեծին ի ծնունդըս կանանց յորովայնի խայտացելոյ և յանապատի բնակեցելոյ, աւետաբերին տիեզերաց ըզքեզ զառն և որդի Աստուծոյ դաւանողի, մաղթանաւք աւժութեան շնորհիւ թագաւորեցելոցն նախագահ աթո-

**ՊԵՏՄԵԿԱՆ**

**ԿԻԼԻԿԵԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ**

**ՀՌՈՍԿԼԱՅԻ ԴՂԵԱԿ**

Ձ. — Հռովկայի ցետղ կաթողիկոսներ. — Նախընթաց էջերու մէջ տեսանք բոլոր այն պայմանները. որոնց տակ Ծովքի Հայրապետանոցը փոխադրուեցաւ Հռովկայի դղեակը, իբր ապահով վայր: Թէև Հռովկայի հաստատուն բնակութիւնը աւելի ներսէս Շնորհալիի՝ քան Գրիգոր Պահլաւունիի անունին յարակցած մնաց, բայց Աթոռին փոխադրութեան պաշտօնական բոլոր բանակցութիւնները վարողը, անոր տիրապետութիւնը, իբրև բերդ և իբրև Հայրապետանոց զայն զարդարելն ու բարեկարգելը, յարակից բոլոր շինութիւններու հետ «եկեղեցի հրաշազան գմբեթարդ» կառուցումը կը պարտինք Պահլաւունիի: Կարճագոյն ժամանակի մէջ կաթողիկոսը իր գործակիցներով կրցաւ նորըստաց Հայրապետանոցը դնել եկեղեցական աւանդութիւններու և կանոնապահութեան հիմքերու վրայ, ուր հետզհետէ յառաջացան հօրը պաշտպանութիւնը կորսնցընող և կաթողիկոս հօրեղբօրը հովանաւորութեան ներքև մտնող և որդեգրուող ապագայ Գրիգոր Տղայ կաթողիկոս և նոյնպէս եկեղեցական ասպարէզի հետեւող և

ոոցըն սըրբազանից, հրեշտակակերպ տեսլեամբ արի երջանկին նախնի վըկային սըրբոյն Ստեփաննոսի ըզդրունս երկնից բացողի և զանդրանիկըզ Հաւր տեսանողի, նահատակութեամբ եւ հեղմամբ արեան մարտիրոսացըն կատարելոց եւ խաչակիր վարուք ընդ քեզ պըսակելոց, արգահատութեամբ Հաւր մերոյ Գրիգորի Հայաստանեաց լուսաւորչի և յանմերձանայիսըն նուիրողի, բազկատարածութեամբ միանձանց կատարելոց պըսակելոց ընդ քեզ յաւուրըն մեծի: Եւ այժմ ողորմեաց մեզ...

Հրատ, Ն. Վ. ԾՈՎԱԿԱՆ

աստիճաններու մէջ յառաջացող Գրիգոր Ապիրատ կաթողիկոս, Պահլաւունիի Շահան եղբօր որդին, սովորութեան կարգ անցած ժառանգական իրաւունքով, Պահլաւունիի Հռովկայի փոխադրուելէն մինչև իր մահը յիշատակութեան արժանի զէպքեր արձանագրուած չեն, աւելի Ծովքի մէջ արդարացուցած ըլլալով իր հայրապետութիւնը: Հռովկայի մէջ ալ նոյն աւանդասէր, հաւատարիմ ու բարեսիրտ հոգեւորականն է:

Գրիգոր Մագիստրոսի հալածանքներէն խուսափելով զէպի Միջագետք իջնող Թոնդրակեցիներ սկսան պահ մը դա՛րձեալ զբաղեցնել կաթողիկոսարանը: Ասորիները իբր աւելորդապաշտութեան շատ աւելի զիւրամէտ ժողովուրդ մը, Թոնդրակեցիներու այս անգամ, հող չէ թէ տարբեր անունով իրենց մէջ քարոզչութեամբ, կըրնային ընդարձակել անոնց գործունէութեան դաշտը, նոր վտանգ մը յառաջացնելով ռամիկ դասակարգին մէջ: Պահլաւունի պարտականութիւն համարեց, իբր առաջին փորձ վարդապետական և խրատական նամակով մը աղանդաւորները ետ կեցնել իրենց մուղութիւններէն և նամակին պատրաստութիւնը յանձնեց իր եղբօր՝ ներսէս եպօ. Շնորհալիին:

Բաւական մտահոգիչ խնդիր մըն էր նաև Կիլիկիոյ Թորոս և Լամբրոնի Օշին իշխաններու հակառակութիւնը: Գրիգոր Պահլաւունի ներսէս եղբայրը կարգեց նախ բանազնաց և յետոյ հաշտարար, վերջ տալու համար իշխաններու մրցակցութեանց, այնպիսի փափուկ ատեն մը մանաւանդ երբ Բիւզանդիոնի Մանուէլ Կոմնենոս կայսր հաշտ աչքով չէր դիտեր Թորոսի յառաջացումը, ի վիսա Յոյներուն ընդարձակելու նպատակով իր իշխանութեան սահմանները: Շնորհալի յաջողութեամբ կատարեց հաշտարար պատգամաւորի իր դերը որ այնուհետև Լամբրոնի իշխանները Կիլիկիոյ իշխաններուն զխաւորութիւնը ճանչնալով, համերաշխ գործակցութիւն հաստատեցին իրարու հետ: Շնորհալի Օշին իշխանի հետ եկաւ Մամեստիա՝ ուր կը նստէր Բիւզանդիոնի կայսերական դուքսը Ալեքս որ ուզելով օգտուել Շնորհալիի ներկայութենէն, որ իբր յստիական Առաջնորդ Հայոց», կրնար իրեն բաւարարութիւն տալ և բացատրել Քրիստոսի եկեղեցւոյ մէջ գոյու-

թիւն ունեցող պառակտութիւններուն պատճառները: Դաւանական և ծիսական կարեւոր խնդիրներու վրայ երկար վիճաբանելէ յետոյ Ալեքս իշխանի խնդրանքով ներսէս Շնորհալի Մամեստիոյ մէջ խմբագրեց Հայց. եկեղեցւոյ «Հաւատոյ Գիրքը» և Օշինի հետ Համբրոն վերագառնալէ և հոն պահ մը հանգիստ առնելէ յետոյ կը վերագառնայ Հոռմկլայ, իր նախապատիւ եղբոր Պահլաւունիի մօտ, 1165 տարւոյ ի վերջ, երբ սա 53 տարիէ ի վեր կը վարէր իր Հայրապետանոցին գործերը, աւելի քան եօթանասամեայ, վիշտերու տակ ընկճուած և հիւանդութիւններով ալ տկարացած: Այս պայմաններու տակ կաթողիկոսը կ'ուզէ գործէ քաշուիլ և Աթոռին պարտաւորութիւնները վստահիլ իր Շնորհալի եղբոր: Պահլաւունի յարգելով օրինապահութիւնը ժողովի կը հրաւիրէ թեմերու եպիսկոպոսները, վարդապետներն ու վանականները և ժողովական որոշմամբ կը հաստատուի ներսէսի ընտրութիւնը և 1166 Ապրիլ 17ի Ծաղկազարդի օրը կը կատարուի ձեռնադրութիւնն ու օծումը, իբր օգնական աթոռակից, քանի որ Գրիգոր Գ. ողջ է ու կը վախճանի գրեթէ տարի մը յետոյ, 1166ի Օգոստոս 8ին, ու կը թաղուի Հոռմկլայի մայր եկեղեցւոյ շրջափակին մէջ: Թէև շատ երիտասարդ տարիքի մէջ աթոռ բարձրացած, Պահլաւունի ցոյց տուաւ սակայն փորձառու անձի արդիւնքները և գովեստով յիշատակուած մնաց իր անունը, աւելի վարչական արդիւնաւորութեամբ՝ քան գրական վաստակներով, ուր ոչ նուազ կարողութեամբ ի յայտ եկաւ ս. գրական թարգմանութիւններով և ինքնագիր շարական ու տաղերով: Հոգիով ալ բարձր մնաց իբր բարեգործ ու եկեղեցւոյ պայծառութեանը նախանձախնդիր Հայրապետ որ ոչ միայն իր ազգէն պատուուեցաւ այլև օտար թագաւոր ու իշխաններէն ևս գնահատուեցան իր բարեմասնութիւնները: Հայ. եկեղեցին թէև տօնելի սուրբերու կարգը չէ գասած զինքը, սակայն անցուցած է Յայսմաւուրքի մէջ ու պատարագի մէջ կը յիշատակէ Գրիգորիսեանց հովուապետաց անունը, մեծ ու փոքր վկայասէրներով ընդհանրապէս (\*):

Մովքի զղեակին մէջ շուրջ 1100ին ծնած և Շուշրի կարմիրվանքի վանահայր Ստեփանոս Մանուկ վարդապետի ձեռքին տակ ուսած Սուրբ Նեքսես Դ. կլայեցի Միջին դարու մեր եկեղեցական պատմութեան մէջ պիտի մնայ ամենէն լուսաւոր դէմքերէն մին, արժանի ո՛չ միայն Շնորհալի կոչման, այլև վարչական բարձր կարողութիւններով օժտուած և պատմական շատ փափուկ շրջանի մը մէջ իր եկեղեցիին պայծառ զիմագիծը Հոռովի, Բիւզանդիոնի և Ասորական եկեղեցիներուն ձանձնող հայրենասէր կաթողիկոս: Օժտուած նմանապէս բանաստեղծական և երաժշտական տաղանդով, Շնորհալի գործերու ընթացքին և մինչև այսօր ապրեցաւ ու կը շարունակէ ապրիլ մեր ժողովուրդի հոգիին մէջ, նոյնացած անոր հետ իբր հարազատ զաւակը իր հոգեսէր ազգին: Գրական վաստակներով որքան հարազատ զաւակը իր հոգեսէր ազգին: Գրական վաստակներով որքան հարուստ, մնաց նաև վարչական անժխտելի անձ, հայրապետութեան կարճատե շրջանին իսկ ցոյց տալով իր անհուն սէրը իր եկեղեցիին, անոր ամէն աստիճանի սպասաւորներուն և ժողովուրդին, բոլորին մէջ արթնցնելով ու զարգացնելով բարոյական պարտաւորութեանց գիտակցութիւնը: Իր «Լնդհանրական Թուղթը», իբր տիպար գրութիւն մը իր տեսակին մէջ, կը շարունակէ այսօր ծառայել եկեղեցական կանոններու և բարեկարգութեան լաւազոյն ուղեցոյցը: Հոն, իր Լնդհանրականին մէջ, Շնորհալի ի յայտ կուգայ խոտապահանջ Հայրապետը, ծանօթ բոլոր այն մտութիւններուն՝ որոնք հայ անպարտաճանաչ և անհոգ եկեղեցականներունը եղան, հայրապետներէն սկսած մինչև սարկաւազները, իր խստութեան միացնելով արգարև գորովալի հօր մը քաղցր ու համոզկեր շունչը:

Հոռմկլայի զղեակ Հայրապետանոցը այլևս հոգեւոր վերին պաշտօնատունն է Հայց. եկեղեցիին, իր բարեզարդութեամբն ու ներշնչած պատկառանքովը և հակառակ հայ իշխանական արքունիքէն ու զինուորական կեդրոնէն հեռու գտնուելուն, ու նոյնիսկ Հալէպի մահմետական սուլթաններուն գերիշխանութեան տակ, կը մնայ իր հոգեւոր բարձրութեան վրայ, մշտական

(\*) Ազգապատում՝ Ա. Հատր, էջ 1349 - 1391 :

յարաբերութեամբ արքունիքին ու զօրապետներուն ու մինչև Արեւելեան Հայաստանի Թեմակալներուն հետ Պահլաւունի վերջին տարին Բիւզանդիոնի և Հռոմկլայի մէջ սկսած բանակցութիւնները կը շարունակուին Շնորհալիի օրով, երբ ինքն էր վարողը այդ բանակցութիւնները: Բիւզանդիոնի Մանուէլ կայսր, Ղուկաս Պատրիարք և արքունական ու սինոտական շրջանակները քաջալերուած Շնորհալիի պատգամաւորութեան մէջ ցոյց տուած սիրալիր, եղբայրական վերաբերմունքէն և «Հաւատոյ Գիր»ին մէջ յայտնած իմաստուն գաղափարներէն, նոր փորձի մը ձեռնարկեցին, յօգուտ եկեղեցական միութեան և իմացուած չըլլալով որ Գրիգոր Պահլաւունի արգէն վստճանած է, Մանուէլ կայսեր կողմէ նամակ մը գրուեցաւ և հայազգի Սմբատ պալատականին հետ ղըրկըւեցաւ Հռոմկլայ, հրաւիրելով Շնորհալին՝ որ կ. Պոլիս երթայ ու «ամենայն զգուշութեամբ և պատրաստութեամբ և սրբազան պատրիարքին ու սուրբ աստուածային ժողովին հետ» միութեան գործը քննեն ու կարգադրեն: Մանուէլի հրաւերը քաղաքավարութեան և եկեղեցական կանոններու և պատշաճութեանց դէմ էր և վերաւորական: Ներկայիս տիրող աշխարհիկ մտայնութեամբ իսկ շատ աւելի կը յարգուին պատշաճութիւնները երբ բարձրաստիճան հոգեւորական մը կը հրաւիրուի պարզ հանգէսի մը կամ պաշտօնական սեղանի մը: Գիտենք որ շատ հինէն սիրալիր եղած չէ Բիւզանդիոնի արքունիքին ու «Տիեզերական» պատրիարքութեան յարաբերութիւն ու վարմունքը դէպի հայ արքունիքն ու հայ կաթողիկոսութիւնը, բայց այն օրէն ի վեր որ կայսրութեան հարաբեւելեան նահանգներուն վրայ աւելի քան զարէ ի վեր հայկական իշխանապետութիւն մը կազմուած էր և ազգին հոգեւոր նուիրապետութեան բարձրագոյն աթոռը նոյն իշխանութեան սահմաններուն մէջ էր ու կայսրութիւնը տակաւ կը տկարանար սահմանակից այլազգ պետութիւններէն, ժամանակը պատեհ էր որպէս զի բոլոր քրիստոնեաները մէկ հօտի վերածելու երազային ծրագրով, Հայ. Եկեղեցին իր քաղաքական ու զինուորական իշխանութեամբ առնէր իր հոգեւոր իրաւասութեան

տակ ու կիլիկեան նորահաստատ իշխանութիւնը տակաւին չզօրացած ու չընդարձակուած, զայն վերածէր գաղթային կիսանկախ ճորտութեան մը: Այս էր Մանուէլի հետապնդած գաղտնի մտադրութիւնը, համաձայնութեամբ ու զրգոււմով պատրիարքին, սինոտին ու զինուորական պետներուն: Բիւզանդիոնի կայսերական ու եկեղեցական իշխանութիւնները Հռոմկլայի որքան զինուորական, նոյնքան հոգեւորական բերդին մէջ իրենց դէմ կը գտնէին Պահլաւունիներու արիւնէն սերած Շնորհալի մը, որ պատեհ ժամուն կարող էր առիւծի մը պէս մոնչել, երբ հարցը Հայ. Եկեղեցին իր անկախութենէն զրկելու շուրջ կը դառնար: Կաթողիկոսը շուտով ըմբռնեց կայսերական նամակին գաղտնի ծալքերը և ճարտարամիտ նրբութեամբ ուղեց Յոյներուն գլուխը դարձնել անոնց կազմած նենգամիտ ծրագիրը: Ոչ միայն կը մերժէ քաղաքավար դարձուածներով Բիւզանդիոն մեկնել կամ տեղը փոխանորդ մը ղրկել, այլ հայ հոգեւորականի վեհանձնութեամբ կայսրը կը հրաւիրէ «արեւելք գալ», որպէս զի կարենայ իր աչքերովը տեսել թէ հայ ժողովուրդն ու հայ հոգեւորականութիւնը ինչպէս կապուած են Հայ. Եկեղեցիին, անոր դաւանութեանն ու աւանդութեանը և կարենայ իրմէն լսել բոլոր այն նենգութիւնները և նեղութիւնները՝ որոնք հայ ժողովուրդին վրայ գործադրելու զուգուցաւ յոյն հոգեւորականներէն և զինուորականներէն: Որպէս զի Բիւզանդիոն իր սինոտով ու արքունիքով կարենար աւելի յանձնապատան կերպով պատասխանել «վասն միարանութեան հաւատոյ» Հռոմէն եկած հրաւերին, փորձեց զարբերու իր անկախութիւնը պահել գիտցող Հայ. Եկեղեցին և անոր միջոցաւ ասորական եկեղեցին իր մէջ ձուլած ներկայացնել: Քաջասիրտ կաթողիկոսը համաձայն էր քրիստոնէական միաւորութեան, բայց չէր հանդուրժեր երեք որ անջատ ու իր անկախութիւնը պահած եկեղեցիներէն մին իրը ծառայ կամ հպատակ ընդունուէր քրիստոնէութիւնը իր իր սեպհական ստացութիւնը նկատած Հռոմի կամ Բիւզանդիոնի եկեղեցիներէն: Դժբախտութիւն մըն է որ ո՛չ Հռոմ և ոչ ալ մանաւանդ Բիւզանդիոն, տարուած կրօնական

մտեռանդութենէ, չկրցին տեսնել այն ահաւոր վտանգը որ բոլոր քրիստոնեաներուն կը սպառնար Մերձաւոր Արեւելքի մէջ իսլամութեան զօրանալովը: Եկեղեցական միութեան անկեղծ ու տրամաբանական համոզումը Շնորհալիի և իր ազգին քով շատ աւելի հրամայական պահանջ էր քան Յունաց մօտ, որ միութիւնը եղբայրական համագործակցութեան մէջ փընտուելու տեղ, փառքի և տիրապետութեան մէջ որոնել սիրեցին, մինչև որ հարաւային անապատներու աւազուտ ամայքներէն բարձրացող փոթորիկը եկաւ ու կլանեց քրիստոնէական բարոյականով սնած ընդարձակ տարածութիւններ: Ինչպէս Ալեքս իշխանին ուղղած հաւատոյ առաջին գրին՝ ու Մանուէլ կայսեր ուղղած երկրորդ գրին մէջ ևս Շնորհալի կը ներկայանայ Հայց. եկեղեցւոյ աւանդութիւնը յարգող հոգեսէր ու ազգասէր Հայրապետը:

Երբ Շնորհալին եկեղեցւոյ զիրքը հաստատուն պահելու մտադրութեամբ կ'աշխատէր, ասդին կիրիկիոյ իշխանութիւնը նոր պատահարներու առջև կը գտնուէր: Թորոս իշխանապետ կը վախճանէր 1168 Մայիս 11ին, որով իր անչափահաս Ռուբէն որդին յաջորդ հաջակուեցաւ իր Թովմաս իշխան մեծ հօր խնամակալութեամբ: Թորոսի եղբայրը Մլեհ Հալէպի սուլթանին բանակով Թովմասի վրայ եկաւ ու զայն ստիպեց ապաստանիլ Անտիոքի յատին իշխաններու մօտ և մանուկ Ռուբէնն ալ փախցուցին Հոռմկլայ, Շնորհալիի պաշտպանութեան և հոն ալ մեռաւ անծանօթ պարագաներու տակ: 1170ին երբ Մանուէլ կայսր հունգարական և սերպիական պատերազմներէն յետոյ երկիրը պահ մը հանդարտած տեսաւ, դարձեալ ձեռք առաւ հայոց հետ միաբանելու խնդիրը և այս անգամ թղթակցութեան ձեւը փոխելով, Հոռմկլայ զրկեց երկու պատգամաւոր, Թէորիանոս Մագիստրոս և հայազգի Յովհ. Ութման կրօնաւորը, որոնք կայսերական նամակով ներկայացան Շնորհալիի, կրկնեցին առաջին երկու բանակցութիւններով յուզուած խնդիրները և Շնորհալիի տուած նոր գրութեամբ մը վերադարձան Բիւզանդիոն: Ներսէս հայրապետական գործունէութեան յիշատակներուն կապուած մնացած է Արեւորդիներու դարձը, սա ալ հայ թոնգրակեցիներու

նման աղանդ մը: Ասոնք արեւի պաշտամունքին համընթաց, կը պաշտէին սատանան ու բարտի ծառը, ներկայ եէզիտիներու կրօնական պաշտամունքը յիշեցնող: Ասոնցմէ խուճ մը փափաքելով Հայ. եկեղեցիի գիրկը ընդունուիլ, Շնորհալի իրեն յատուկ քրիստոնէական ոգիով, կը հրաւիրէ զիրենք խոստովանութեան, մկրտութեան և հաղորդութեան, քահանաներուն հրամայելով անոնց հոգեւոր մատակարարութիւնը: Ծիսական գործերու կարգին Վարդան պատմիչ կը գրէ որ Շնորհալի իր եօթը տարուան կաթողիկոսութեան տարիներուն միայն եօթը եպիսկոպոս ձեռնադրեց: Յարաբերական գործերու կարգին զիտելի է որ Շնորհալի ճանչցուած է միշտ անկեղծ բարեկամ մը Յոյն և Ասորի եկեղեցիներուն և եկեղեցական միութեան համար յստակօրէն յայտնած է իր տեսակէտը: Թէև 1172 տարւոյ վերջերը Բիւզանդիոնէն զարձեալ Հոռմկլայ կը հասնին Թէորիանոս Մագիստրոս և Յովհաննէս Ութման վանահայր, շարունակելու համար ընդհատուած բանակցութիւնները, բայց նոյն քաղաքավար բայց անզիջող Շնորհալին Մանուէլ կայսեր և Միքայէլ պատրիարքի առաջադրած ինը պայմանները կը մերժէ ընդունիլ, այս անգամ ևս յայտնելով այն՝ ինչպէս որ արտայայտուած էր նախորդ բանակցութիւններուն, փափկութեամբ յիշեցնելով որ առանց ազգային ժողովի և Արեւելեան եպիսկոպոսներու և վարդապետներու հետ համաձայնութեան, ի վիճակի չէր պատասխանելու և թէ ձմեռ եղանակին անհնար էր ժողովի գումարումը: Պատգամաւորներ ստանալէ յետոյ կաթողիկոսին զոյգ նամակները, կը դառնան Կ. Պոլիս: Շնորհալի թէև կը ծրագրէ, հակառակ իր հիւանդագին վիճակին, ազգային-եկեղեցական ժողով գումարել, բայց պատմական ոեւէ փաստ չկայ հաստատող որ բոլոր թեմերուն շրջաբերական հրաւէր զրկած և ժողով գումարուած ըլլայ, նոյնիսկ ուզելով օգտուիլ իր մահուան առթիւ Հոռմկլայ հաւաքուած եպիսկոպոսներու ներկայութենէն: Բիւզանդական կայսրութեան և Յոյն պատրիարքութեան համար կիրիկեան նորահաստատ իշխանութիւնը կիսանկախ վիճակ մը ունէր ու անոր սահմաններուն մէջ գտնուող քրիստոնեայ հայեր

պէտք է ընդունած ըլլային յունադաւանութիւնը, առանց խորհելու որ անցեալի բոլոր փորձերը ապարդիւն մնալով, ի զուրէր նորը փորձել: Իրողութիւնը այս ըլլալով մէկտեղ, յայտնի էր որ Շնորհալիի գրութիւնը փափուկ էր, տեսնելով որ Կիլիկիոյ և Լամբրոնի իշխող իր որդիները կը բռնուէին բիւզանդական թեալութեան տակ ու բանակցութեանց ընթացքին անդգոյշ քայլ մը կրնար վտանգել իշխանութեան դիրքը: Ու նոյն հոգեկան ճմլումներու տակ չկրնալով բարդութիւններու տոկալ 1173 Օգոստոս Աստուածածնայ տօնի օրերուն կը վախճանէր 73 տարեկան հասակին մէջ, իր հովուած եկեղեցին իր բոլոր աւանդութիւններով փոխանցելով իր յաջորդին: Մեծ են իր թողած վաստակները: Հայկական ժամագիրքը՝ զոր ամբողջութեամբ գոց կ'արտասանէ ինչպէս հայախօս, նոյնպէս թրքախօս, արաբախօս ու քրտախօս հայը, ծայրէ ծայր լեցուն են իր շարականներով, բոլորն ալ իր կողմէ եղանակաւորուած: Մեր շարականներուն մէջ ընդարձակ ցուցակ մը կը կազմեն իրեն վերագրուածները, առանց հաշուելու բազմաթիւ մեղեդիները, տաղերը և գանձերը, թէ՛ երգելով և թէ՛ գրելով, իբր երաժշտութեան վարպետ: Հնագոյն ժամագիրքերու բաղադատական քննութեամբ կը տեսնենք որ Շնորհալիի մահէն երկար տարիներ յետոյ, իր յօրինած երգերուն ու տաղերուն մեծ մասը դեռ անցած չեն կանոնական ժամագիրքերու մէջ և ժԳ. դարու վերջերն է որ մօտաւոր նոյնութիւն մը կը տեսնենք ժամագիրքերու և շարականներու մէջ: Երբ Ե. դարէն յետոյ փակուած կը տեսնենք տօնելի սուրբերու ցանկը, նկատելի է որ Օձնեցիէն ու Նարեկացիէն յետոյ, Կլայեցին ունինք միայն Տօնացոյցի անցած, ինչ որ կը յատկանշէ իր աղօթմանուէր ու սրբակեաց, ճգնողական կեանքը(\*):

ԱՐՏԱՒԱԶԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

(Շարունակելի)

**ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ**

**ՖՐԱՆՍԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ ԵՐԵՔ ՍԻՒՆԵՐԸ**

III.

**ՏՊԱՒՈՐԱՊԱՇՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆ**

Ֆակէի վերլուծական և վերկառուցական քննադատութեան քով, և dogmatisme-ին դէմ, Պրիւնըթիէրով ներկայացուած, կը կանգնի Տպաւորապաշտ Քննադատութիւնը, պատկերազարգուած՝ Jules Lemaître-ով և Anatole France-ով:

Երբ մէկը սկսի Ֆակէէ գիրքի մը ընթերցումը, աւարտելէ ետք Պրիւնըթիէրէ երկ մը, օտար տեղ չզգար ինքզինք: Հակառակ տարբերութեան՝ ոճի, մեթոտի, թօնի և մթնոլորտի, երկու քննադատներուն միջև կան շատ նմանութիւններ: Աննկատ թողունք, սա վայրկեանին, ամենէն աւելի տեսանելին, այսինքն յաճախակի նոյնութիւնը եզրակացութիւններու որոնց կը յանգին իրենց ուսումնասիրութիւններուն մէջ: Այս նոյնութիւնը կամ նմանութիւնը, որքան ալ ուժգին ըլլայ, կարելի է զայն նկատել պատահական, և մերժել ամէն վարկ հետեւութեանց որոնք զայն պիտի առնէին որպէս մեկնակէտ:

Բայց որքան ուրիշ շփման կէտեր՝ երկու երկերուն, երկու հեղինակներուն միջև: Պրիւնըթիէրին ինչպէս Ֆակէին մօտ, կը գտնենք ստուգութեան նոյն ցանկութիւնը, աւելի՛ տաժանելի, աւելի ցաւազին առաջինին մօտ, աւելի՛ խաղաղ, աւելի վստահ երկրորդին մօտ, նոյն կասկածը՝ ենթակայականութենէն, աւելի զայրացկոտ և կատաղի մէկ կողմէն, աւելի հանգարտ և նուազ չարակամ միւսէն: Նոյն հոգը վերջապէս, երկուքին ալ մօտ, կարելի եղածին չափ պակաս հակասելու ինքզինք, ստանալու համար մեր վստահութիւնը, արժանի նկատուելու՝ իբր վստահելի առաջնորդ ամէն ընթերցողէ որ կը փափաքի չթափառիլ զբականութեան փապուղիին մէջ:

(\*) Ա.զգապատում՝ անդ, էջ 1399 - 1446 :

Նման ո՛չ մէկ բան՝ Տպաւորապաշտ- ներուն մօտ: Ակզբունքային ամէն հարցի վրայ, անոնք հակակարծիք են dogmatiste- ներուն, կը պայքարին Պրիւնըթիէրի գեղադիտական տեսութիւններուն դէմ, կ'ու- բանան անոր վարդապետութեան ամենէն ամուր կէտերը, բաւականաչափ արհամար- հանք չունին անոր «ստուգութեան հանելի ունակութեան» հանդէպ, և տեսելու է ի՞նչ հրճուանքով այս մարդիկը, որ մեզի կը խօսին այլոց երկերուն մասին, կը յայ- տարարեն իրենց անկարողութիւնը իրենք իրենցմէ դուրս ելլելու, անկարողութիւն՝ որ պիտի զարնէր, եթէ հաւատանք իրենց, և նոյն չափով, իրենց dogmatiques հակա- ռակորդները:

Տպաւորապաշտ Բննադատութեան ա- ռաջին վերաբերումը մերժումն է dogma- tique քննադատութեան բոլոր հաստատում- ներուն: Տպաւորապաշտութիւնը կը ստեղծի հակառակելով: Անոր կեցուածքին մէջ ա- ւելի տեսանելին՝ յամառ և ժպտուն ժըխ- տումն է որ կը կազմէ անոր պահպանակը:

Աւրանալը դիւրին կրնայ թուիլ: Ա- պացուցանել ճշդութիւնը ժխտումներուն՝ նուազ դիւրին է: Եւ արտագրել ինքն իսկ, հակառակ ժխտումներուն, կամ աւելի շի- տակը համաձայն ժխտումներուն պարփա- կած դրական դադափարներուն, ա՛նկաս- կած, շատ աւելի դժուար է տակաւին: Անխոնջ ճարտարութեամբ մը հանգերձ, Lemaître և France կը կրկնէին իրենց վիքօն, կը կառուցանէին շնորհալի, նուրբ, մտա- ցածին շէնքերը իրենց քննադատական փորձերուն, ուր կը զարմանանք երբեմն հանդիպելու այնքան ողջմտութեան՝ հեզ- նանքի տակ, և այնքան տեւական և ա- ռողջ տեսութիւններու, ստահակութեան արհամարհոտ անճահութեան տակ:

\* \* \*

**ՏՊԱՒՈՐԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆԸ**

Քիչ կարևոր է գիտնալ, dogmatiste- ներու և Տպաւորապաշտներու այս երկար հակաճառութեան մէջ, թէ որոնք եղան վէճը յարուցանողները և թշնամութեանց սկսողները: Վիճարանութիւնը անվրիպելի էր, եւ վերահաս՝ անհամաձայնութիւնը,

այս երկու ա՛յնքան աննմանակ կերպերու ներկայացուցիչներուն միջև, իմանալու գրական քննադատութիւնը, անոր գործա- դրումը և դերը:

Ծեծուած հարցերուն կարևորութեամբ, հակաճառութեան տեղութեամբ, երկու կողմերէն ալ ցուցադրուած տաղանդով, ինչպէս նաև յատկութեամբն անոնց որ անոր մասնակցեցան, dogmatiste- ներու և տպաւորապաշտներու վէճը մեզի կը յիշե- ցընէ սա միւս հոչակաւոր վէճը, որ բունկցուց, XVII<sup>րդ</sup> և XVIII<sup>րդ</sup> դարերուն, հի- ներու և նորերու կողմնակիցները: Թերեւս անկարելի պիտի չըլլար գտնել, երկու վէ- ճերու միջև, կարգ մը նմանութիւններ:

Պարզեմք հակաճառութեան խորքը, այսինքն Տպաւորապաշտներու տրտունջ- ները dogmatique քննադատութեան դէմ:

Այս տրտունջները աւելի աչքառու են իրենց կարեւորութեամբ քան իրենց թիւով: Տպաւորապաշտները կը բաւականանան կըռ- ուելով փաստերուն դէմ որոնցմով մարդիկ փորձեցին հաստատել կարելիութիւնը առա- կայական անանձնական քննադատութեան մը. առ երես կողմ կը բռնեն dogmatique քննադատութեան հաստատումներուն դէմ, և կը հպարտանան աւերելով հիմերն իսկ որոնց վրայ ան կը հանգչի. արդ՝ որո՞նք են այդ հիմերը:

Յայտնապէս Տպաւորապաշտները պի- տի չյարձակին մի միայն այս կամ այն մասնաւոր dogme-ին վրայ, այս կամ այն քննադատին վրայ: Պիտի չուշանան ապա- ցուցանել թէ, օրինակ, որքան սխալ է միջավայրի տեսութիւնը, Taine-ին սիրելի, կամ սեռերու եղափոխութեան՝ Պրիւնը- թիէրի: Անոնց փառասիրութիւնը կ'ուղղուի աւելի վեր և կ'ուզին համոզել բոլոր ա- նոնք՝ որ հաւատք ունին կարելիութեան վրայ հաստատելու առարկայական քննա- դատութիւն մը, թէ պատրանք է:

Իրենց դատումներուն ամուր հիմ մը տալու ցանկութեամբ, dogmatiste- ները կող- ըրին աւանդութեան կամ դրութեան վե- րածուած շարք մը ճշմարտութեանց. յայտ- նեցին պատմական կամ գիտական ձգտում- ներ և հաստատեցին միտքի՝ տիեզերական և անփոփոխ կարողութեան վրայ կարե- լիութիւնը ինքնիրմէն դուրս ելլելու և ըլլալու, հետեւաբար, առարկայական:

Տպաւորապաշտները, բնականաբար կը յամառին յայտնարեւել աւանդութեան ունայնութիւնը. փութկոտ են ապացուցանելու թէ որքան վտանգաւոր և վնասակար է զրութեանկան ոգին, կը հպարտանան ոչինչի վերածելուն, քննադատութեան մէջ, գիտական հաւակնոտ ճշմարտութիւնները, կը հռչակեն անկարելիութիւնը ինքնիրմէն դուրս կլլելու. և, վերջապէս, սրտանց կ'ուզեն մեզ համոզել թէ միտքը խաբուսիկ առաջնորդ մըն է, զոր արհամարհել պէտք էր աւելի քան հետեւիլ անոր:

Հետեւինք անոնց՝ այս տրտունջներու պարզումին մէջ:

Իր անունով խօսելով, կատարեալ անկեղծութեամբ մը, և կշտամբուելու վտանգով հմուտ ժողովէն Յրանսայի ուսուցչապետներու և ասոնց «լաւ խորհող» աշակերտներուն ամբոյձէն, այսինքն ամէն մարդէն, կամ գրեթէ, Jules Lemaître կը հռչակէ անկարելիութիւնը ուր կը գտնուի ստորագրելու սքանչազան դատումը որ կը զնէ Bossuet-ն առաջին կարգին, XVIII<sup>րդ</sup> դարու մեծագոյն զրադէտներու: «Անկեղծօրէն, ի՞նչ ալ ընեմ, միշտ ճիշդ մը պէտք ունիմ կարդալու համար Bossuet-ն . . . ինծի հաճոյք չպատճառեր ան . . . ի՞մ յանցանքս է, եթէ աւելի կը սիրեմ կարգալ զլուս մը Renan-էն, քան քարոզ մը Bossuet-էն, Nabab-ը քան Princess Clèves-ը, և այսինչ կատակերգութիւնը Meilhac-ի և Halévy-ի քան կատակերգութիւն մը Molière-էն իսկ»:

Ասոր՝ ո՛չինչ պատասխանելիք, եթէ ոչ որ քննադատի մը զգացումը, մարդոց ամենէն նրբամտին իսկ ըլլայ ան, պիտի չկըրնար նախարժեի մտածուած դատումին դէմ գրեթէ միաձայնութեան միւս քննադատներուն, ոչ ալ բազմադարեան կարծիքին դէմ կիրթ հանրութեան: Սակայն Lemaître նորէն կ'անցնի յարձակողականի և բազում անգամներ, մեզի կը թելադրէ այն գաղափարը թէ աւանդական դատումները կը փոխանցուին և կը տեւեն միայն շնորհիւ մարդոց մեծ մասին մտաւոր ծուլութեան. թէ անոնք պտուղն են կեղծիքի մը առաւել կամ նուազ անգիտակից և թէ, հետեւաբար, քննադատը որ կ'ըմբոստանայ ընկալեալ և ոչխարային այս սքանչացումներուն դէմ, չէ այնքան առանձին որքան

կարծել տալ կ'ուզուի, որովհետեւ բարձրաձայն կ'ըսէ ա՛յն ինչ որ ուրիշ շատեր կը խորհին . . . երբ մարդ «Malade imaginaire» ի էջ մը կարգայ, Lemaître կը գրէ՝ «կը վախնայ, մտածելով այդ մասին, թէ աշխարհը աշխարհ ըլլալէն ի վեր, առաջնորդուած ըլլայ Diafoirus հօր և որդիէ: Այդ երիտասարդ ապուշը (Thomas Diafoirus) որ այնքան ուժեղ դարձած, սորված՝ այնքան բաներ առանց ոչինչ ըմբռնելու, գուք չէ՞ք, ես չե՞մ: Չե՞նք ամէնքս, կէտով մը, Diafoirus-ներ: Մեր կրթութիւնը չէ՞ եղած նոյնքան ձեւակոտ, և բառերով չէ՞ որ կ'ապրինք: Ո՞վ գիտէ թէ մեր ստացած գաղափարներուն միջև որոնցմով ամենէն աւելի ապահովուած կը կարծենք, չկան խղճալի անհամուծիւններ: Առանց կասկածելու այդ մասին չե՞նք ծիծաղելի երկչոտութեամբ ճշմարտին առջև: Դժբախտութիւնն այն է որ չենք կրնար նոյն իսկ գտնել թէ ո՞ր աստիճանի և ինչի՞ վրայ մե՞նք զո՞նք ե՞նք կամ խաբուած սովորութեան եւ աւանդութեան»:

Ահաւասիկ, լաւ է: Մենք զոհն ենք աւանդութեան: Եթէ գէթ սխալանքներուն այս տիրուհին զոհանար մեզ ստերիւրելէ երբեմն, և պատահաբար: Բայց ոչ: Ան մեզ կը խաբէ միշտ: Lemaître կ'արտասանէ սա անսրբագրելի խօսքերը՝ «աւանդութիւնը գրեթէ ամբողջութեամբ պայմանագրական, արուեստական է»:

Պարզելու համար Տպաւորապաշտութեան դիրքը աւանդութեան նկատմամբ, տուինք խօսքը Jules Lemaître-ին: Կրնայինք զայն անցնել France-ին, որ նոյն կարծիքները կը յայտնէ անվեհերութեամբ մը ժխտումի, որ ոչինչ կը զեղչէ քննադատին սովորական պայծառութենէն: Երկու հեղ կ'արտայայտէ, նոյն եղբերով, իր բացարձակ արհամարհանքը աւանդութեան նկատմամբ. «հիմնաւորելու համար քննադատութիւնը մարդիկ կը խօսին աւանդութեանէն և համայնական հաճութենէն: Չկայ ատանկ բան . . . ամենուն սքանչացած երկերը ոչ ոքին քննածներն են»: Նմանողութեան ոգիէն տարուած, սքանչանալ կը ձեւացնեն մարդիկ այն գործերուն վրայ որոնք նախապէս ստացած են քանի մը քուէ: Ընդհանուր հիացումը, միաձայն հաճութիւնը «չունին ո՛չ ինքնարխութիւն,

ոչ նշանակութիւն, ոչ արժէք, ոչ ալ՝ ոչ մէկ նկարագիր»:

Théodore de Banville-ն իր *Traité de versification française*-ին մէջ գլուխ մը ունի՝ *խորագրուած «Բերթողական ազատութիւններ»*: Այդ վերնագրին տակ կարելի է կարգաւ սա միակ յառաջադրութիւնը՝ «Ձկան»։ Կատարելապէս յստակ է այս: Հեղինակը չուզեր թոյլատրել քերթողական ազատութիւնները: Ան կը դատապարտէ զանոնք անբողոք: Աւելին կ'ընէ՝ կ'ուրանայ անոնց գոյութիւնը: Նոյնը կ'ընեն մեր Տպաւորապաշտները: «Աւանդութենէն կը ճառեն», կը պոռան անոնք. «Անանկ բան չկա՛յ»: Բայց՝ Տպաւորապաշտները, նուազ խոհեմ, քան Banville, տալ կ'ուզեն իրենց վճիռին պատճառները: Եւ կը շփոթին իրենց «նկատելիներուն» մէջ: Այդ աւանդութեան, որ գոյութիւն չունի, մին կը մերժէ անոր՝ «ինքնարթութիւն», «իմաստ», «արժէք», «նկարագիր»: Ասիկա՝ արտայայտել է քիչ մը շատ բարկութիւն ընդդէմ զուտ ոչինչի . . . ասիկա շատ յոգնութիւն յանձն առնել է խորտակելու համար դուռ մը որ բաց կը նկատէին . . . միւսը կը մերժէ «անկեղծութիւն» նոյն անգոյ այդ աւանդութեան և, ընդհանրապէս, զայն կ'որակէ արուեստական: Diafoirus-ներու տեղ անցնելու վտանգով, կը փորձուինք, կրկնուած այս ժխտումներուն դիմաց, պատասխանել պարզապէս՝ — և յետո՛յ, երբ կրկնած ըլլաք բոլոր թօներու վրայ թէ աւանդութիւնը գոյութիւն չունի, թէ ստութիւն է, խաբող, անմիտ, թէ այս ինչ է, այն ինչ է, և թէ ոչինչ է. . . երբ յեղյեղած ըլլաք միշտ, — օ՛ շատ հաճելի — նոյն բանը, աւելի՞ յառաջացած պիտի ըլլաք: Աւանդութիւնը պիտի դադրի՞ գոյութիւն ունենալէ, որովհետեւ դո՛ւք կ'ըսէք: Եւ անոր վրայ հիմնուած դատումները այդպէսով խարխուլ պիտի դառնա՞ն:

Ճշմարտութիւնն այն է որ միակ կերպը մաքառելու աւանդութեան դէմ, աղպացուցանելն է որ ան կը սխալի այս ինչ մասնաւոր կէտին վրայ, յետոյ միւս այն ինչ, յետոյ ուրիշ այդ ինչ: Պէտք է սըրբագրել սխալը ընդհանրապէս ընդունուած որ կ'ուզէ Corneille-ն ըլլայ մեծ բանաստեղծ մը, և Racine՝ ուրիշ մը, և Molière՝ երրորդ մը: Պէտք է ուղղել դատումը որ

կը վտարէ անարդար մտացութեան մը մէջ Quinault-ն, Capistran-ը, Pradon-ը . . . Խու՛մբը «չհասկցուածներուն» և օարհամարհուածներուն» որ գարշելի աւանդութիւնը կը ճնշէ: Պէտք է . . . բայց չեն ընեն, և արդարօրէն: Եւ քանի որ այս ձեռնարկը դժուար կրնայ թուիլ և այս գրաւն՝ անտանելի, ստիպուած ենք խօստովանիլ թէ բոլոր ժխտումներն ալ նկատուելու են անարժէք, ինչ ալ ըլլայ նոյն իսկ թաքուն բնազդը անկախութեան զոր անոնք կը թուին ունենալ իբր առաքելութիւն շոյելու մեր սրտին խորը:

Եւ որովհետեւ Տպաւորապաշտները չեն մերձ ի մէկ հակասութիւն, դերաւ կարելի է գտնել իրենց դրութիւններուն մէջ հաստատումներ որոնք դէմ են իրենց հակաւանդապահական ձգտումին, և մէկէ աւելի էջեր ուր անոնք կը հաստատեն անմեղօրէն թէ կան գրագէտներ «որոնք գոյութիւն ունին» խոստովանութեամբն իսկ ընտրանիին «իրապէս զարգացած Mandarin-ներու»: Ի՞նչ ըսել է այս՝ եթէ ոչ աւանդութիւնն ու համաշխարհային հաւանութիւնը ունին անկապտելի իրաւունքներ:

Աւանդութեան իր կապը միայն մին է գանգատներէն Տպաւորապաշտներու dogmatique քննադատութեան դէմ: Անոնք կը վերագրեն անոր տակաւին ուրիշ շատ յանցանքներ, մանաւանդ անոր դրութենական ոգին: Ի՞նչ կ'ուզեն ըսել այդու:

Առիթն ունեցանք արդէն քննելու նման առարկութիւն մը, բանաձեւուած E. Faguet-էն, իր յտակատեսութեամբ և իր սովորական չափաւորութեամբ: Faguet-ն մեզի կը յայտնէր իր կասկածը ընդհանուր գաղափարներուն նկատմամբ: Որովհետեւ անոնք արգելք կը հանդիսանան անոր՝ որ առանձնապէս կը սիրէ զանոնք, նկատի առնելու իրականութիւնը առանց կանխակալութեան: Անոնք կը քողածածկեն հետախոյզ իմացականութիւնը, ուսումնասիրութեան առարկան: Սակայն օգտակար է ունենալ այդ համայնատեսութիւններէն, համակարգ և համերաշխ, նոյն իսկ հարկաւոր է ունենալ անոնցմէ: Այդ գինով միայն մարդ կ'ունենայ շարունակութիւն մը իր խուզարկութեանց մէջ և լրջութիւն մը՝ իր հաստատումներուն մէջ, — և կը

նպաստէ ձեռնարկուած ուսումնասիրութեանց յառաջխաղացումին :

Յիշենք բանաձեւը որով Յակէն կը սահմանէր ամէն գրութիւն, ցոյց տալով, նոյն ժամանակ, առաւելութիւններն ու թերութիւնները որ ան կը ներկայացնէ՝ «գրութիւն մը, աշխատանքի մեթոտ մը՝ նախագիրը ցանկ նիւթոց մըն է. — է՛ նաև մեր նկարագրին մէկ արգիւնքը» :

Տպաւորապաշտները հետու են ուրանալէ գրութեանական ոգիին առաւելութիւնները : Կը պատահի երբեմն նոյն իսկ որ անոնք արտայայտեն շատ բարեբախտօրէն անոր բարիքները : Այսպէս, խօսելով Taine-ի երկին մասին, Lemaître կը գրէ՝ «մարդ նոր ճշմարտութիւններ կը գտնէ միայն մեծ կողմնակալութիւններով որոնք նոյնքան վրիպանքներ կը յառաջացնեն : Ինչ հոգ, ճշմարտութիւնները կը մնան : Նոյնպէս, դատելով Պրիւնըթիէրին վարդապետութիւնը և հաւատքը գերընտրութեանը վրայ սկզբունքներուն որոնց կը վերաբերէ ամէն բան, «Ժամանակակիցներու» հնդինակը կը խոստովանի թէ «այդ հաւատքը, այդ վստահութիւնը հոյակապ է . մեծ ուժ մըն է : Եւ միւս կողմէն, վարդապետութեան միութիւնը, ըստ նոյն սկզբունքներու ամէն ինչ դատելու սովորութիւնը քննադատութեան կուտայ վեհ, հաստատ և ապահովիչ բան մը» :

France-ն ալ չի կրնար չխոստովանիլ իր հիացումը Պրիւնըթիէրի քննադատութեան վրայ, և «այդ՝ վէճին սաստիկ մէկ պահուն, բանակուական յօդուածի մը մէջ՝ «Մինչ ինք իմ քննադատութիւնս տաղտկալի կը գտնէ, ես իրենինը սքանչելի կը նկատեմ», կը գրէ ան :

Dogmatiste-ներու գրութեանական ոգիին արդարութիւն ընելու տպաւորապաշտներուն ճիգը երբեք անտարբեր չգարձներ զիրենք այդ ոգիին անպատեհութիւններուն նկատմամբ : Ընդհակառակը, այնքան աւելի կը ջանան ի յայտ բերել զանոնք որքան կայ աւելի մեծ տարբերութիւն և աւելի անդամանելի անհամաձայնութիւն ընդմէջ իրենց և անոնց հոգեկան կազմուածքին :

Իրենց աչքին, գլխաւոր անպատեհութիւնը գրութեանական ոգիին է այն որ, ուրիշ տեսակէտէ մը, կը կազմէ անոր ուժն

ու ներդաշնակութիւնը : Յարակցութիւնը որ ան կը հաստատէ ընդմէջ մասնական տարբեր ճշմարտութեանց և կոտորակային նկատումներու : Որովհետև եթէ այս նկատումներուն մէկ հատը միայն սխալ ըլլար պիտի յառաջացնէր բովանդակ կոռուցուածքին աւերումը, համերաշխական զօրութեամբ որ զայն կը միացնէ միւս բոլոր զաղափարներուն որոնց ամբողջութիւնը կը կազմէ գրութիւնը : Միակ վրիպանք մը կը խարխլէ գրութիւնը : Եւ ո՞րն է գրութիւնը որուն մարդ չգտնէ թաքուն, մահացու ճեղքը :

Տպաւորապաշտները չեն սխալիր բնաւ : Կը սխալին անկասկած, և բաւական յաճախ, վրիպանքը մարդկային է : Բայց որովհետև կապ չկայ անոնց յաջորդական կարծիքներուն միջև, որովհետև այդ կարծիքները մարմին մը չեն կազմեր, վտանգը մեծ չէ : Անոնց զրական դատումներուն, յարափոփոխ տպաւորութիւններուն մէջ ճշմարտութիւնը գրացի պիտի ըլլայ վրիպանքին, և սխալ տպաւորութիւն մը պիտի չփոխանցէ իր սխալութիւնը յաջորդ օրուան տպաւորութեան, ինչպէս հարուած չտար նախորդ օրուանին : Արդարեւ, «Մեր վրիպանքները, կը գրէ Lemaître, անհետեւանք են, անոնք իրարու կապուած չեն, մասնաւոր պարագաներու միայն կը վերաբերին . մինչդեռ, եթէ պատահաբար Պր. Պրիւնըթիէր սխալէր, սարսափելի պիտի ըլլար այդ . . . իր վրիպանքը . . . պիտի ըլլար անապաւէն, անդարման, պիտի ըլլար ամբողջական և անսրբագրելի, պիտի ըլլար փուլզուտ մը իր անձին» : Եւ կը յաւելու, Cum Grano Salis, «Արդ՝ չսխալի, անկասկած, բայց վերջապէս ո՞վ պիտի երդուըննայ» :

Դժուար է անզգայ մնալ ճշգրտութեան այս քննադատութեանց՝ ուղղուած գրութեանական ոգիին դէմ որով ամէն dogmatique քննադատութիւն բժաւորուած է ընդհանրապէս : Եւ այդ քննադատութիւնները կ'երեւին աւելի հիմնաւորուած տակաւին, եթէ մարդ նկատէ — պատմականօրէն — յաջորդականութիւնը տարբեր գրութեանց, և տեւողութիւնը, յարաբերաբար զեղջուած, անոնց իւրաքանչիւրին : Ամէն նոր գրութեան դէմ կանխակալուած է մարդ, բաւ է որ ճանչնայ քննադատութեան պատ-

մութիւնը, և յիշէ ձախողանքը յաջորդական փորձերուն այնքա՛ն յանդուգն և ուժեղ մտածողներու:

Բայց ահաւասի՛կ, ի՞նչ հոգ վրիպանքը. «Ճշմարտութիւնները կը մնան»: Ամէն ճիգ դէպի կատարելութիւն, որքան ալ անկատար, կը յառաջացնէ քանի մը օգտակար գիւտեր, գտնել կուտայ նոր տեսակէտ մը, զոր աւելի կանուխ նկատած չըլլալուն կը զարմանայ մարդ, և քայլ մը կը յառաջացնէ մարդկային միտքը քաղցրօրէն խորհրդաւոր ճամբուն մէջ գիտութեան: Եւ եթէ այդ է մեր թշուառութիւնը, եթէ տասը վրիպանք փրկագիրն են մէկ ճշմարտութեան, եթէ դրութեանական ոգին, ինչպէս մարդկային ամէն բան, խառն է չարով և բարիով. եթէ, միւս կողմէն, յայտնի է որ այդ ոգին մեզի կը ներշնչէ զգացումը նպատակի մը ընթանալու, և սա միւս զգացումը, անհունապէս թանկ, օգտակար գործունէութեան, և թերևս առողջարար. եթէ, մէկ բառով, ան միակ բեղուն է, մեր դիրքը անոր նկատմամբ կայանալու չէ՞ աւելի զգայուն ըլլալուն մէջ անոր առաւելութիւններուն քան թէ ուշադիր՝ վեր հանելու անոր նպատակութիւնները: Եւ համակուելու չե՞նք գողտր երախտագիտութեամբ մը այն մտքերուն հանդէպ, ներամփոփ և խիտ, որոնք այնքան արժանաւոր քաջութիւնն ունեցան շինելու, ճշմարտութեան բնակավայր մը մատուցանելու յոյսով, իրենց «գաղափարներու պալատը», նման այնքա՛ն այլ պալատներու՝ աւերակներով ծածկուած գետնի մը վրայ:

ԱՄՓՈՓԾՑ

ՊԱՐԳԵՒ ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ

(Շարունակելի՛ 15)



# ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

## Ս. ԷԶՄԻԱԾԻՆ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ. — Ս. Էջմիածին նշանաւոր վանքը կը գտնուի Այրարատեան նահանգի Արագածոտն գաւառին մէջ, Վաղարշապատ քաղաքին հարաւային կողմը: Եկեղեցին նախապէս կը կոչուէր Կաթողիկէ և Շողակաթ անուններով. — Արէլ Արք. Մխիթարեանց, Կաթողիկէ Մայր Եկեղեցի Վաղարշապատայ, 1875, էջ 9-10:

ՊԱՏՄԱԿԱՆ. — Ս. Էջմիածնի հիմնարկութիւնը կը վերանայ մինչև Ս. Գ. Լուսաւորիչ: Հայաստանի մէջ կանգուն մնացած հնագոյն շէնքն է Մայր Տաճարը: Հոն է Աթոռը ամենայն Հայոց Հայրապետութեան: Ս. Էջմիածնի մէջ նստած են 14 կաթողիկոսներ, Ս. Գր. Լուսաւորիչէն (302), մինչև Ս. Գրիւս Արահեզացի (478): Մօտ հաղարամեայ թափառու մներէ յետոյ վերստին հոն փոխադրուած է հայրապետական աթոռը 1441ին, և անկէ ասդին 42 կաթողիկոսներ յաջորդաբար վարած են Հայ Եկեղեցւոյ հովուապետութիւնը: Այդ կաթողիկոսներէն հոս պիտի յիշենք միայն Ժէ. եւ ԺԸ. դարերու պատկանողները, վասնզի գրչագրական աշխատաւորները, զորս պիտի ներկայացնենք ստորև, ապրած են այդ երկու դարերու միջոցին. այսպէս,

1. — Մովսէս Գ. Տաբեւացի, 1629-32: Ընդարձակ նորոգութիւններ ըրած է վանքին մէջ և պատած պարիսպով. — Զամբո, էջ 21: Առ. Դաւր. էջ 305-13:

2. — Փիլիպպոս Ա. Աղբակեցի 1632-55: Կարեւոր նորոգութիւններ կը կատարէ: Կը ձեռնարկէ հոյակապ գանգակատան մը շինութեան: Յովհաննավանքի Դպրատունը հոս կը փոխադրէ: Ս. Լուսաւորիչի Աջը Սպահանէն կը վերադարձնէ Էջմիածին. — Զամբո, էջ 22: Առաքել վրդ. Դաւրիժեցիին կը հրամայէ գրել իր դարու ազգային պատմութիւնը. — Առ. Դաւր. էջ 667:

3. — Յակոբ Գ. Զուղայեցի, 1655-80: Զանգակատան շինութիւնը կ'աւարտէ 16

57ին. — Զամբո, էջ 23: Գործի կը մղէ Դաւրիժեցին որ աւարտէ իր պատմութիւնը. — Առ. Դաւր. էջ 659:

4. — Նդիազար Ա. Այնրապցի, 1681-91: Մայր Տաճարին ներսը և գուրսը զարդարած է զանազան շինութիւններով: Իր ժամանակ մեծ ու փոքր միաբաններու թիւը կը հասնէր հարիւր յիսունի. — Զամբո, էջ 25: Բնաշխ. Բառ. էջ 823:

5. — Նահապետ Ա. Նդեապցի, 1691-1705:

6. — Աղեխանդր Ա. Զուղայեցի, 1706-14:

7. — Ասուածատուր Ա. Համասանցի, 1715-25: Մայր Տաճարին մէջ նորոգութիւններ կը կատարէ և սեղանները գեղեցկապէս կը զարդարէ. — Զամբո, էջ 28:

8. — Կարապետ Բ. Ուլնեցի, 1726-29:

9. — Աբրահամ Բ. Խոտաբեցի, 1730-34: Մայր տաճարը կը ճոխացնէ երկու նորակառոյց սեղաններով և բազմաթիւ պատկերներով և որմանկարներով. — Զամբո, էջ 29-30:

10. — Աբրահամ Կրեւացի, 1734-37: Գրած է իր ժամանակի դէպքերուն պատմութիւնը, տպուած էջմիածին 1870 ին:

11. — Ղազար Ա. Զահկեցի, 1737-51: Շինել կուտայ վայելուչ վեհարան մը և ընդարձակ հիւրանոց մը, որ ծանօթ է Ղազարապատ անունով. — Զամբո, էջ 32: Ունի նաև գրաւոր երկեր, որոնց գլխաւորներն են, ա. — Գրախո Յանկալի, տպ. Պոլիս, 1735: Բ. — Երգարան, տպ. Պոլիս, 1737: Գ. — Գիրք Աղօթից, որ կոչի Աստուածադերս, տպ. էջմիածին, 1742:

12. — Մինաս Ա. Ակնեցի, 1751-53:

13. — Աղեխանդր Բ. Բիւզանդացի: 1753-55:

14. — Յակոբ Ե. Շամախեցի, 1759-63: Քանի մը տաղեր և ոտանաւորներ գրած է:

15. — Սիմեոն Ա. Երեւանեցի, 1763-80: Շինել տուած է բնակարաններ միաբաններու և վարժարաններ աշակերտներու համար: Հաստատած է տպարան (1771) և թղթատուն (1776): — Արէլ Արք., Կաթ. Մ. Եկեղեցի, էջ 29: Իր օրով էջմիածին մէջ կային, բնիկ և մշտակեաց, հաց ուտող և զգեստ հագնող, հինգ հարիւրէ աւելի անձեր. — Պարտազճար, էջ 262-3: — Ունի բազմաթիւ երկեր, որոնցմէ տըպ-

ուած են էջմիածնի մէջ, ա. — Տօնացոյց, 1774: Բ. — Տաղարան, 1777: Գ. — Պարտազճար, 1779: Եւ դ. — Զամբո, 1873:

Իսկ անտիպ կը Ֆան, ա. — Լուծմունք Պորփիրի, Արիստոտելի, Դաւթի և Պրոկղի: Բ. — Պարզարանութիւն Հայ Տոմարի: Գ. — Պատմութիւն ժամանակագրական, Կար. թ. 1701: Եւ դ. — Քարոզգիրք, Կար. թ. 2174:

16. — Ղուկաս Ա. Կարնեցի, 1780-99: Մայր Տաճարի ներքին որմերն ու առաստաղը նկարազարդել կուտայ ձեռամբ Նազալ Յովնաթանի. — Արէլ Արք., Կաթ. Մ. Եկեղեցի, էջ 30-31:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ. — Ս. էջմիածնի վանքին բազմադարեան գոյութեան և բազմադրիւն գործունէութեան մէկ փոքր շերտը, այսինքն ժէ. — ԺԸ. դարերը միայն կ'ուղենք ներկայացնել այստեղ: Մեր ունեցած նիւթերը թէև թերի են, բայց կըրնան մօտաւոր գաղափար մը տալ մշակութային այն գործունէութեան մասին, որ յիշեալ դարերուն կատարուեցաւ Հայաստանի այդ հինաւուրց մայրաքաղաքին մէջ: Տեղւոյն միաբաններէն շատեր զբաղած են գրաւոր ու մտաւոր աշխատանքներով. աւստի մէկ փոքրիկ փունջ մըն է Լոկ՝ զոր կըրնանք ներկայացնել այստեղ:

Ա. — Մեսրոպ Գրիչ, 1634ին օրինակած է մէկ Քարոզգիրք Գր. Տաթեւացոյ. — Կար. թ. 2132:

Բ. — Առաքել Արեղայ, 1637ին օրինակած է Քերականութիւն մը. — Կար. թ. 2266:

Գ. — Սիմէոն Վարդապետ, Ծաղկող եւ Կազմող, 1646ին ծաղկած եւ կազմած է Ստեփանոս Իլովացիէն օրինակուած Յիսուս Որդին. — Շողակաթ, էջ 213:

Դ. — Ստեփանոս Վրդ. Իլովացի, Թարգմանիչ եւ Գրիչ, 1646-մ. 1689. ծընողքը Վարդան և Կատարինէ: Ս. էջմիածնի մէջ օրինակած է

1. — Յիսուս Որդի, 1646ին, զոր 16 տարի յետոյ նուիրած է Իլովայ քաղաքի Ս. Աստուածածին Եկեղեցիին, Կար. թ. 1486: Շողակաթ, էջ 213:

2. — Աւետարան, 1661ին. — Կամենից, էջ 193:

3. — Հոգեբանութիւն, 1668ին: Յիշատակարանին մէջ կ'ըսէ թէ ինքը լատիներէնէ թարգմանած է հայերէնի, նոյն թը-

ուսականին. — Յ. Չեռ. Խ. Վրդ. Դատեանի, էջ 104 - 5:

Ե. — Ներսէս Քահանայ, 1654 զ - 64, աշակերտ Ստեփանոս Իւովայեցւոյ. օրինակած է ի Ս. Էջմիածնին,

1. — Քերականութիւն, Սիմէոն Ջուղայեցւոյ, 1654ին զ. — Կար. թ. 2304:

2. — Յաղագս Երկնային Քահանայապետութեանց, 1662ին. — Կար. թ. 81:

3. — Գիրք Պարապմանց, Կար. թ. 1757:

Զ. — Մարկոս Աբեղայ, 1666ին օրինակած է Աւետարան մը, մահտասի Սարգսի համար. — Հանդ. Ամս. 1929, էջ 210:

է. — Գրիգոր Գրիչ, 1678 - 90, օրինակած է Էջմիածնի մէջ,

1. — Ժամագիրք, 1678ին. — Կար. թ. 534:

2. — Խորհրդածութիւն վասն Ուղղափառ Հաւատոյ, Ն. Համբարձնացւոյ, 1681ին. — Կար. թ. 697:

3. — Խորհրդածութիւն վասն Ուղղ. Հաւատոյ, Համբարձնացւոյ, 1690ին. — Կար. թ. 698:

Ը. — Յովսէփ Գրիչ, 1690ին օրինակած է մէկ Գիրք Պիտոյից. — Կար. թ. 1765:

Թ. — Աստուածատուր Աբեղայ, 1696ին օրինակած է Տօնացոյց մը. — Կար. թ. 2029:

Ժ. — Յովհաննէս Վարդապետ, 1705ին օրինակած է,

1. — Ազարանգեղոս. — Կար. թ. 1618:

2. — Պատմութիւն վարդանանց, Եղիշէի. — Կար. թ. 1618 Գ:

ժԱ. — Կիրակոս Վրդ. Թալիցի, 1714ին օրինակած է մէկ Ազամգիրք. — Գեղարքունի, էջ 395:

ժԲ. — Յարութիւն Սարկաւազ, 1723ին օրինակած է մէկ Մաեսոց Ձեռնագրութեան. — Կար. թ. 1043:

ժԳ. — Յովհանն Աբեղայ, 1730 - 31, օրինակած է,

1. — Պատմութիւն Լեւոնի, Սմբատայ Գունդոտապի, 1730ին. — Կար. թ. 1676:

2. — Քարոզգիրք, Յովհ. Որոտնեցւոյ, 1731ին. — Կար. թ. 2153:

ժԴ. — Յովհաննէս Սարկաւազ, 1738ին օրինակած է,

1. — Մաեսոց Ձեռնագրութեան, Կար. թ. 1022:

2. — Մաեսոց Ձեռնագրութեան, Կար.

թողիկոսի, Եպիսկոպոսի և Օրհնութեան Մեռոնի. — Կար. թ. 1062:

ժԵ. — Մարգար Վրդ. Նախիջեւանցի, Գրիչ, Ծաղկող եւ Կազմող, 1747 - 50, Օրինակած է Ս. Էջմիածնի մէջ,

1. — Մաեսոց Ձեռնագրութեան, 1747ին. — Կար. թ. 1023:

2. — Գիրք Կ. Արիստակազացւոյ, թրգմ. Ստեփ. Լեհացւոյ, 1750ին. — Տաշ. թ. 290:

ժԶ. — Մինաս Աբեղայ, 1763ին օրինակած է Պրոկղի Շաղկապաց Մեկնութիւն մը. — Կար. թ. 1823:

ժԷ. — Յովսէփ Աբեղայ, 1766ին օրինակած է մէկ Քարոզգիրք Սիմէոն կաթողիկոսի. — Կար. թ. 2194:

ժԸ. — Վարդան Աբեղայ, 1766 - 96, օրինակած է Ս. Էջմիածնի մէջ,

1. — Յաղագս Երկնային Քահանայապետութեանց, Դ. Արիստակազացւոյ, թրգմ. Ստեփ. Եպոս. Իւովայեցւոյ, 1766ին. — Կար. թ. 71:

2. — Մեկն. Գործոց Առաքելոց, Մատթէոս վարդապետի, 1766ին. — Կար. թ. 1346:

3. — Մեկն. Յայտնութեան Յովհաննու, Անդրէաս Եպիսկոպոսի, 1766ին. — Կար. թ. 1346 Գ:

4. — Հոգեաց Գիրք, 1767ին. — Կար. թ. 864:

5. — Պրոկղի Աստուածաբանութեան Շաղկապաց Մեկնութիւն, Սիմէոն Եպոս. Դառնեցւոյ, 1796ին. — Կար. թ. 1815:

ժԹ. — Փիլիպպոս Վարդապետ, 1768ին թէ 1777ին, օրինակած է մէկ Մեկն. Շաղկապաց Պրոկղի. — Կար. թ. 1825:

Ի. — Յովհաննէս Վարդապետ, 1770ին օրինակած է Պոպիւրի Ներածութեանց վերլուծութիւն, Սիմէոն կաթողիկոսի. — Կար. թ. 1805:

ԻԱ. — Մատթէոս Վարդապետ, 1772ին օրինակած է Պրոկղի Շաղկապաց Մեկնութիւն մը. — Կար. թ. 1830:

ԻԲ. — Խաչատուր Վրդ. Պոսեցի, 1773ին օրինակած է Մեկն. Մարգարեութեան Եսայայ, Գէորգ Վրդ. Նկեցւոյ (?). — Կար. թ. 1207:

ԻԳ. — Ներսէս Վարդապետ, 1777 - 8ին օրինակած է մէկ Քարոզգիրք Սիմէոն կաթողիկոսի. — Կար. թ. 2179:

**ԼԵՋՈՒՍԳՐԻՏԱԿԱՆ**

**ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԼ ԲՆԻԿՆԵՐԻ ԵՒ  
ԿՈՎԿԱՍԵԱՆՆԵՐԻ ԱԶԳԵՑՈՒԹԻՒՆԸ  
ՀԱՅԵՐԷՆԻ ՎՐԱՅ<sup>(\*)</sup>**

Երբ Արմէնները (հայերը) յառաջացան Սալդիա, բնականաբար մի անգամից ամբողջ երկիրը չլցրեցին, այլ նախ արեւմտեան գաւառները, յետոյ դէպի կենտրոնը և ապա դէպի հիւսիս, հարաւ և արեւելք: Այսպէս հայերը նախ մտան Ծոփաց աշխարհը, յետոյ Տուրուբերան, մինչև Վանայ ծովի արեւմտեան եզերքը: այս տեղից նրանք դիմեցին դէպի հարաւ՝ Աղձնիք և դէպի հիւսիս՝ Այրարատ: Քսենոփոնի ժամանակ (401 թ.) Հայաստանը տարածուած էր վերին նրասիսից մինչև Բոնտան-սու: Կորդուացիք առանձին ու անկախ ժողովուրդ էին, ինչպէս և Տայցիք, խալդերը և Փասիանցիք: Ն. Ք. 190 թուին, երբ Ջարեհ և Արտաշէս հիմնեցին անկախ հայկական թագաւորութիւն, առաջինը իր իշխանութեան տակ ունէր միայն Ծոփքը, Հանձիթը և ուրիշ մի քանի գաւառներ:

(\*) Վերցուած՝ մեծամուկ հեղինակի «Պատմութիւն Հայ Էկզուի» գործէն (ԸԲ. Գլուխ):

ԻԳ. — Գէորգ Եպս. Կ. Պոլսեցի, 17-82-99, օրինակած է ի Ս. Էջմիածին,  
1. — Պատմութիւն, Ստեփանոս Ասողկի, 1782ին. — Կար. թ. 1649:  
2. — Քարոզգիրք, Մինաս արքեպիսկոպոսի, 1799ին. — Կար. թ. 2202: Արարատ, 1893, էջ 356-8:  
ԻԵ. — Ջաքարիա Աբեղայ, 1790-93, օրինակած է ի Ս. Էջմիածին,  
1. — Քարոզգիրք, Սիմէոն կաթողիկոսի, 1790ին. — Կար. թ. 2192:  
2. — Արիստոսկի Ստրոգուրեանց վերլուծութիւն, Սիմէոն կաթողիկոսի, 1792-3ին. — Կար. թ. 1906:

Ն. Վ. ԾՈՎԱԿԱՆ

խակ Արտաշէս՝ իշխում էր միայն Այրարատի մի մասի վրայ: Սրանից հետեւում է որ հայաշատ վայրերը միայն այս նահանգներն էին: Հիմնուելով Ստրաբոնի տուած տեղեկութեանց վրայ՝ Հիւրչմանը գտնում է որ այդ ժամանակ հոծ հայութիւն կար Այրարատի և Տուրուբերանի մէջ, օտար տարրերով խառն հայութիւն կար Ծոփաց և Աղձնեաց մէջ. իսկ Հայաստանի միւս նահանգների բնակչութիւնը բաղկացած էր զանազան օտար տարրերից և հայերը դեռ այդ տեղերը ոտք չէին կոխած: Ջարեհ և Արտաշէս ընդարձակում են իրենց երկիրը՝ օտար ազգերից խլելով նոր հողամասեր. այսպէս Մարերից խլեցին Փայտակարանը, Փաւնիտիսը (Սիւնիք) և Վասպուրականը. վրացիներից խլեցին Տայքը, Կղարջքը և Գուգարքը. խալիքներից և Մոսինացիներից խլեցին Կարինն ու Դերջանը, կատաոնացիներից խլեցին Եկեղիքը, իսկ Ասորիներից՝ Տմորիքը: Ուրեմն այդ նահանգների ու գաւառների ժողովուրդները մար, վրացի, խալիք, մոսինացի, կատաոնացի, ասորի և անշուշտ նաև խալդիներ ևն: Ծուռով հայացան Սիւնիքը, Վասպուրականը, Բարձր Հայքը և թերեւս Մոկք. մասամբ և մակերեւութաբար հայացան Կորդուք, Արցախ, Ուտի, Գուգարաց հարաւային մասը և Տայք. իսկ Պարսկահայք և Փայտակարան միշտ օտար մնացին ու բնաւ չհայացան: Մինչև Ջ. դար Ծոփաց մէջ դեռ մնում են Ուրտացիք, որոնք խօսում են մի առանձին լեզու. մինչև Ժ. դար՝ Ասորիները, Խուբեցիք և Սասնեցիք իբրև առանձին ժողովուրդներ պարում են Հայաստանի հարաւային նահանգներում և ունեն իրենց սեփական լեզուն, իսկ Առանցիք (աղուանական մի ցեղ) Ուտիի մէջ: Այս վերջին նահանգում թ. դարից յիշուում են Սեւորդիք, որ համարւում են հունգարական մի ժողովուրդ: Վանայ ծովի արեւելեան կողմում (Մարդաստան գաւառի մէջ) բնակում էին Մարդացիք, որոնք յիշուում են Քսենոփոնի ժամանակ և իրենց գոյութիւնը դեռ շարունակում են ներոնի օրով (54-68): Հերոդոտոս յիշատակում է նաև Սասպիւրացիները (Հայաստանի հիւսիսային կողմում, Սպերի մօտ), Մատիացիները՝ Վանայ և Ուրմիոյ լճերի միջև, և Պակտիացիները՝ Հայաստանի հարաւային կողմում:

Այսպէս ուրեմն Հայաստանի հողի վրայ բնակուում էին բացի խաղիկներից՝ 18 դանական բնիկ ժողովուրդներ իւրաքանչիւրը իր առանձին ու սեփական լեզուով: Այդ բոլոր ազգերը կամաց կամաց ձուլուեցան հայոց մէջ և հայերէն լեզուն ընդհանուր դարձաւ Հայաստանի ամէն կողմը: Ստրաբոն (Ա. դար) ասում է որ իր ժամանակ (այժմ) արդէն բոլոր նուաճուած նահանգները հայախօս էին դարձել (հոստէ պանտաս հոմոգլոտտուս էյնայ):

Այս բոլոր ազգութիւնները հայանալու և հայախօս դառնալու ժամանակ անշուշտ պահեցին իրենց բնիկ լեզուից որոշ հետքեր. որոշ բառեր, յատկապէս տեղական նշանակութիւն ունեցող բառերից, ինչպէս բոյսերի անուններ ևն, մտան հայերէն լեզուի մէջ կամ իբրև տեղական բարբառային ձեւեր կամ նոյն իսկ կարողացան տարածուել ընդհանուր հայերէնի մէջ: Չունենալով ոչ մի տեղեկութիւն այդ լեզուների մասին, բնականաբար չենք կարող որոշել նրանց ազգեցութեան չափը: Այդ լեզուներից փոխառեալ բառերը զբաղում են հայերէնի չմեկնուած բառերի շարքում:

Սակայն թէ այս բնիկների լեզուն մեզ ծանօթ չէ, ընդհակառակը շատ լաւ գիտենք Կովկասեան զանազան ազգերի լեզուները, որոնցից ոմանք նոյնպէս զբաղում են Հայաստանի նախաբնիկների թւում և յետոյ հայացել են: Ուստի, բուն նիւթի քննութեան անցնելուց առաջ, տանք մի ընդհանուր տեղեկութիւն Կովկասեան լեզուների վիճակագրութեան եւ նրանց լեզուաբանական ցեղակցութեան մասին:

Կովկասեան լեռնաշղթայի երկու կողմերում խօսուում է 40 լեզու, չհաշուելով հնդեւրոպական ցեղերի լեզուները (ինչպէս՝ ուսու, հայ, օսեթ, թաթերէն, լահճերէն ևն.) և թուրք թաթարական ցեղերի լեզուները (ինչպէս՝ նոզայ, թուրք, թաթար ևն.):

Այս 40 լեզուները բաժանուում են 2 խմբի.

- ա) Հարաւային Կովկասեան լեզուախումբ.
  - բ) Հիւսիսային Կովկասեան լեզուախումբ:
- Հարաւային խումբը պարունակում է հինգ գլխաւոր լեզուներ, որոնք են՝ վրացերէն, ինգւլոյ, մինգրելերէն, լազերէն և

ուաններէն: Հիւսիսային խումբը բաժանուում է երկու ճիւղի. արեւելեան և արեւմտեան: Արեւելեան ճիւղը, որ կոչուում է նաև չեչենո-լեզգիական, ունի 8 ընտանիք.

1. Չեչենական ընտանիք (չեչէն, բաց կամ թուշ, ինգուշ լեզուները)
2. Աւարո-անգի ընտանիք (աւարերէն, անգի, բուլխ, գոգոբերի, կարատա, ալուալ, բագուալ, դինգի, ճամալալ, խվարշի, դիգօ, կապուճի)
3. Լակ կամ կադիկուումալս
4. Արճի
5. Դարգվա (խիւրքիլի, աքուշա, քայտաղ, կուրաճի)
6. Սամուրեան ընտանիք (քիւրի, աղուլ, թարասարան, ուստուլ, ցախուր, բուզուխ, ջէկ)
7. Ուտի
8. Խինալուղ

Արեւմտեան ճիւղը, որ կոչուում է նաև Աբասո-կերկէտ, պարունակում է՝

- 1) Ադիգէ (չերքեզերէն, կարարդին)
- 2) Ուբիխ
- 3) Ափխազերէն լեզուները:

Այս բոլոր լեզուները որոշ չափով ծանօթ են գիտութեան. հրատարակուած են բառարաններ, քերականութիւններ և զանազան բնագիրներ: Յատկապէս քննուած են վրացերէնը (իբրև այս բոլորի մէջ ամէնից քաղաքակիրթ ազգի լեզուն), լազերէնը և ափխազերէնը: Սակայն այնուամենայնիւ դեռ չկան գիտական մեթոդով պատրաստուած ուսումնասիրութիւններ և մենք չգիտենք այս զանազան լեզուների ցեղական կապը: Ամենից աւելի յայտնի է հարաւային խմբի դրութիւնը. այս խումբը կազմող 5 լեզուները յայտնի կերպով մէկ աղբիւրից են յառաջանում և իրար հետ ունին ճիշտ այն յարաբերութիւնը, ինչ որ օրինակ՝ սեմական լեզուները իրար հետ: Բայց թէ արդեօք հիւսիսային Կովկասեան լեզուներն էլ բոլորը իրար հետ ցեղակից են, աւելի ևս թէ արդեօք նրանք կապ ունին հարաւային Կովկասեան լեզուների հետ թէ ոչ՝ յայտնի չէ:

Գաղափար տալու համար այս լեզուների յարաբերութեան մասին, դնում ենք այստեղ 1-20 թուականները հինգ գլխաւոր լեզուներով:

վրացերէն	լազերէն	կաբարդին	ուսի	չեչեն
1. էրթի	առ	զզը	սա	ցաս
2. օրի	ժուռ	թու	փա	չիւ
3. սամի	չուս	ցը	խիբ	չու
4. օթխի	օթխ	փտլը	բիպ	դիւ
5. խութի	խութ	տխու	կիսօ	պխիւ
6. էքվսի	անչ	խը	ուկիս	յալիս
7. շվիգի	շքուլթ	բլը	վուղ	վոռհ
8. բվա	օրվօ	յի	ժուղ	բառհ
9. ցխրա	չխօրօ	բղու	վույ	խս
10. աթի	ուիթ	պցը	վիծ	խտ
20. օցի	էչ	թոց	ղա	տղը

Եթէ հարաւային և հիւսիսային կովկասեան լեզուները տարբեր ճիւղերի են պատկանում, ուրեմն հայերէնի մէջ ունինք երկու տարբեր ներկայացուցիչներ, որովհետեւ հիւսիս-արեւմտեան սահմանում վրացական ժողովուրդներ են, որ հայացել են, իսկ հիւսիս-արեւելեան սահմանում՝ առանցիք այն է ուտէացիք:

Այն բառերը՝ որոնք հասարակաց են հայերէնի և վրացերէնի կամ ուրիշ կովկասեան որևէ մի լեզուի, թուով 900 հատ են: Այս բառերի մի մասը, և անշուշտ մեծ մասը, վրացերէնը և միւս կովկասեան լեզուները փոխ են առել հայերէնից, քանի որ այդ ժողովուրդները պատմական շրջանում ընդհանրապէս գտնուել են հայկական կուլտուրայի և քաղաքական ազդեցութեան տակ: Թայց անուրանալի է՝ որ հնագոյն շրջանում հայերն էլ ունեցել են փոխառութիւններ, ինչպէս յիշեցինք վերելում, թէ վրացերէնից և թէ կովկասեան միւս լեզուներից: Լեզուաբանների գործը պիտի լինի մաղել այդ 900 բառերը, որոշել ու հաստատել թէ զրանցից որոնք փոխառութիւն են հայերէնից վրացերէն և որոնք ընդհակառակը կովկասեաններից անցել են հայերէնի: Այս նպատակին հասնելու համար մենք ունինք հետեւեալ միջոցները.

1. Այն բառերը՝ որոնք հայկական կազմութիւն ունին, օրինակ ածանցուած են որևէ հայերէն մասնիկով կամ ներկայացնում են հայկական մի բարդութիւն, մինչդեռ նրանց արմատը չկայ կովկասեան լեզուների մէջ, բնականաբար փոխառեալ են հայերէնից. — այսպէս վրաց. նիվի «նիւթ»

տարր», նիվերի «նիւթական» բառերը անշուշտ փոխառեալ են հայերէնից, որովհետեւ նրանց մայրը, որ է նիւթ, ունի հայկական կազմութիւն (նի մասնիկով նիւթ արմատից) և այդ նիւթ արմատը գոյութիւն չունի վրացերէնում: Նոյնպէս վրաց. մաւփաբլա, ուտ. մաւկասիլ «չղջիկ» բառերը անշուշտ փոխառեալ են հայերէն մաւկաբել համանիշից, որովհետեւ սա զուտ հայկական բարդութիւն է և վրացերէնում կամ ուտիերէնում գոյութիւն չունեն առանձին մաւկ և քել արմատները:

2. Այն բառերը՝ որոնց ծագումը գիտենք թէ հնդեւրոպական է, բնականաբար փոխառեալ են հայերէնից և ոչ թէ հակառակը, վրաց. ուբնոբա «խօսակցութիւն», բորբոքի «գայրանալ», հոււի, ումի «հում», վրաց. մխիե «գորչ», լազ. մղ «միսալ», ուտ. մուղ «մուր», վրաց. նալի «նաւ» ևն. փոխառեալ են հայերէնից, որովհետեւ սրանց մայրը (չ. բան, բորբոք, հոււ, մուխ, նաւ) հայերէնի հնդեւրոպական բառերից են:

3. Պատահում է որ երբեմն նախորդ երկու պայմանները միանում են մէկ բառի վրայ. այս պարագային հայերէնից փոխառեալ լինելը ապացուցում է կրկնակի փաստով. այսպէս վրաց. հասակի, ասակի «տարիք», «հասակ, բարձրութիւն», ասակովանի «հասակաւոր», ասակո «անչափահաս» բառերը անշուշտ փոխառեալ են հայերէնից, որովհետեւ նրանց մայրը հասակ, թէ՛ ունի հայկական կազմութիւն (ակ մասնիկով հասանել արմատից) և թէ այդ հաս արմատը հնդեւրոպական ծագում ունի ու չկայ վրացերէնում: — Նոյնպէս վրաց.

սաստիկի «կարծր, անզուծ, խիստ» (հմտ. սաստիկի քարի «սաստիկ քամի», բաստիկի կացի «անզուծ, դաժան մարդ»), սաստիկորս «կատաղութիւն, բռնութիւն» անշուշտ փոխառեալ են հայերէնից, որովհետեւ նրանց մայրը, սասիկ, թէ ունի հայկական կազմութիւն (իկ մասնիկով սաս արմատից) և թէ այդ սաս արմատը հընդհերոպական ծագում ունի:

4. Կան բառեր՝ որոնք զուտ վրացական ածանց են, բայց նրանց արմատը պակասում է վրացերէնում և կայ միայն հայերէնում: Այսպիսի բառերը եթէ նոյն իսկ հայերէնի մէջ իրենց մեկնութիւնը չունենան, դարձեալ փոխառեալ են հայերէնից վրացերէն և ոչ թէ հակառակը: Օրինակ վրաց. մոկրիվե՝ որ նշանակում է «ըմբիշ», զուտ վրացական կազմութիւն ունի: Այս լեզուի մէջ մն, մե նախամասնիկը դրուելով արմատի վրայ և բառի վերջում աւելացնելով ե ձայնաւորը, ստանում ենք «արհեստաւոր կամ նոյն գործով զբաղող մարդ»: այսպէս մեծակոտե «պարտիզպան», մենալի «նաւաստի, նաւավար», մեմարգե «աստղագէտ, վհուկ, կախարդ» ու մեքուդե «զգակ կարող» են. են. այս-

պէս էլ մոկրիվե «ըմբիշ» բառի արմատն է կուիւ: Արդ՝ այս արմատը չկայ վրացերէնում և միայն հայերէնի մէջ՝ կուիւ ձեւով: Այս հանգամանքը ցոյց է տալիս որ մոկրիվե հայերէնից փոխառեալ (թէ և վրացական մասնիկով ածանցուած) մի բառ է:

Այն բառերը՝ որոնք հայերէնը փոխ է առել ասորերէնից, պահլաւերէնից, երբեմն էլ յունարէնից և միեւնոյն ժամանակ զըտնում են վրացերէնում կամ միւս կողմասեան լեզուներում, անշուշտ փոխառեալ են հայերէնից վրացերէն են., և ոչ թէ ընդհակառակը: Արդարև վրացիք և միւս կողմասեան ժողովուրդները չլինելով ուղղակի հարեւան ասորիներին, պահլաւներին և մասամբ էլ յոյներին, չէին կարող նրանցից ուղղակի փոխառութիւններ կնքել: Ուստի բնական է ենթադրել որ այդ կարգի փոխառութիւնները հայոց միջոցով անցել են կողմաս: Սրան իբրև ապացոյց ծառայում է նաև այն հանգամանքը՝ որ այդ կարգի փոխառութիւնները եթէ որոշ ձայնական փոփոխութիւնների ենթարկուել են հայերէնի մէջ, այդ ձայնական փոփոխութիւններով գտնում ենք նաև վրացերէնում ևն: Օրինակ՝

զմրուխտ	իրան.	զումուրրուֆտ	վրաց.	զումուխտի
զանձ	պհլ.	զանջ	»	զանձի
անդամանդ	յն.	ադամանտոս	»	ադամանտի
անդերձ	պհլ.	անդարզ	»	անդերձի
բադ են	երր.	բադդիմ	»	բադենի
բազմակ	ասոր.	մազմակ	»	բազմակի
հրապարակաւ	պհլ.	ֆրավարգակ	»	ուրակպարակաւ
հրովարտակ	պհլ.	ֆրավարտակ	»	րոարտակի
հրեայ	ասոր.	իհոդայա	»	հուրիա

Այս բառերից մի քանիսը շատ բնորոշ են իրենց ձայնափոխութեան տեսակէտով. օրինակ՝ հրեայ < իհուդայա բառի մէջ նախաձայն ի-ի անկումը զուտ հայկական օրէնք է. նոյնիսկ դ-ի ձայնափոխութիւնը. այս ձայնը իրենց լեզուի մէջ չունենալով հայերը դարձնում էին միշտ ր՝ թէ՛ ասորերէն և թէ՛ պահլաւերէն փոխառութեանց մէջ. ինչպէս՝ ապարանք < հպրս. ապադանա, շամփուր ասոր. շապպուտա, սպարապետ հպրս. սպանդապատի ևն. վերջապէս եայ զուտ հայկական մասնիկ է՝ որ փոխանակուել է հայոց մօտ ասորական այս

մասնիկի հետ (հմտ. քրիստոնեայ, քաղդայ): Այս բոլոր ձեւափոխութիւնները միաժամանակ գտնում ենք վրաց. հուրիա բառի մէջ: - Ջմրուխտ < զումուրրուֆտ բառի մէջ Ծ-խ ձայնափոխութիւնը զուտ հայկական յատկութիւն է. հայերէնը չունենալով Ծ ձայնը՝ պահլաւական փոխառութեանց մէջ s բաղաձայնից առաջ դարձնում էր իս. ինչպէս պրս. հազարաֆտ > հազարաւուխտ, պրս. զարն-ուֆտա զառնաւուխտ, հրովարտակ և հրապարակ բառերի մէջ Ծբ-հր ձայնափոխութիւնը զուտ հայկական է և յատուկ հնագոյն հայե-

րէնի բառերին. վրացերէն բարձրակի և ուրախագրութեան ձևերը չէին կարող յառաջանալ, եթէ իրանցից առաջ չլինէին հնաստաձայնով սկսող ձևերը. վրացերէն լեզուի ձայնարանութեան մէջ չկայ մի այնպիսի օրէնք, որով նասաձայն ֆ ջնջուի:

Այս բողոքից պարզ է ուրեմն այն՝ որ ասորական, իրանական և մասամբ էլ յունական փոխառութիւնները հայերէնից անցել են վրաստան և Կովկաս, զոնէ հնագոյն ժամանակներու: Աւելի յետոյ, երբ պարսիկները և յոյները յառաջացան Կովկաս, փոխառութիւնները կարող էին լինել ուղղակի:

5. Վրացական գրականութիւնը սկզբնական շրջանում մեծ չափերով օգտուել է հայ գրականութիւնից. Ս. Կիրքը և ուրիշ զանազան գրուածքներ վրացիները թարգմանել են հայկական օրինակից: Այդ թարգմանութեանց ժամանակ, ինչպէս բնական էր սպասել, այլ և այլ բառեր իբրև պարզ տառադարձութիւն անցել են վրացերէնի: Այս կարգի բառերը, ինչպէս և առհասարակ այն բառերը՝ որոնք վրացական գրականութեան մէջ հազուադէպ գործածութիւն ունին, փոխ առնուած պէտք է լինեն հայերէնից և ոչ թէ ընդհակառակը:

6. Այն բառերը՝ որոնք հակառակ առաջին պայմանին, ունեն Կովկասեան կազմութիւն, կամ նրանց արմատը կայ վրացերէնում կամ ուրիշ Կովկասեան լեզուներում, բայց չկայ հայերէնում, բնականաբար փոխառեալ են Կովկասեաններից հայերէն: Այսպէս հ. ոչխար բառը իբ նմաններն ունի լազ. չխուրի, մինգ. օխուրի, վրաց. ցխովարի, ինգիլ. ցխօր հոմանիշների մէջ: Բայց այս բառը հայերէն չէ, այլ փոխառեալ է Կովկասեաններից, քանի որ արմատը չխ-ցխ գոյութիւն ունի վրացերէնի մէջ և նշանակում է «կեալ, ապրիլ», այս արմատից են վրաց. ցխովի «շնչաւոր, անասուն», ցխովերա «կեանք, կենսագրութիւն, պատմութիւն», սացխովարի «կենսական, ուտելիք, սնունդ, բնակութիւն» ևն. ըստ այսմ ցխովարի «ոչխար» նշանակում է բուն «կենդանի»:

7. Այն բառերը՝ որոնք հայերէնի մէջ սահմանափակ և միայն տեղական գործածութիւն ունին, մինչդեռ Կովկասականների մէջ աւելի ընդհանուր են, բնականաբար

փոխառեալ են Կովկասեաններից հայերէն և ոչ թէ հակառակը: Այսպէս ծես բառը հայ մատենագրութեան մէջ շատ ուշ ժամանակ միայն գործածուած մի բառ է (առաջին անգամ Ոսկեփոր) և բարդ ու ածանց ձևեր էլ չունի. նոր գրական լեզուն է միայն որ կենդանութիւն տալով նրան, կազմել է զանազան բառեր. ինչպէս՝ ծիսական, ծիսարան, ծիսակատարութիւն, հայեծէս, յունածէս ևն: Սրան հակառակ նոյն բառը հին ժամանակից սկսած շատ կենդանի է վրացերէնում, ուր ունի բազմաթիւ ածանցներ. ինչպէս՝ ծեսի «կարգ, բնութեան օրէնք, կարգադրութիւն, կանոն, եկեղեցական ծէս, սովորութիւն, բնութիւն, բարք», ծեսերա «կարգադրել կանոնաւորել, կարգադրել», գաժեսերա «կանոն, հաստատութիւն, հրաման, կարգ», գամծեսերա «կարգադրութիւն, հրաման, կարգ», գամծեսերա «կարգադրութիւն, կարգադրել, կանոնաւորել», մոծես «ընկերութիւն, անդամ, քահանայ, արեղայ, կրօնաւոր», ուծես «անկարգ, խառնակ, անկանոն», ուծեսորա «խառնակութիւն, անկարգութիւն»: Այս հանգամանքից հետեւում է որ ծես բառը փոխառեալ է վրացերէնից:

Դժբախտաբար կարելի չէ բոլոր 900 հայ-Կովկասեան բառերը վերոյիշեալ 7 կէտերի համեմատ մեկնաբանել և կան շատ այնպիսի բառեր, որոնց համար կարելի չէ ասել թէ ով է փոխատուն և ով է փոխառուն, զոնէ եթէ ուզենանք վերաբերուել գիտական սկեպտիկ վերաբերմունքով: Այսպէս օրինակ՝ ծայր բառը գտնում ենք նաև վրացերէնի մէջ ծվերի ձևով, բայց վճռել թէ սրանցից որն է փոխառեալ՝ կարելի չէ:

Մի կողմ թողնելով հայերէնից փոխառեալ Կովկասեան բառերի հարցը՝ որ մեր ներկայ նիւթից դուրս է և քննութեան առնելով միայն հայերէնի փոխառեալ բառերը, մենք կը տեսնենք որ այս բառերը բաժանուած են երեք տարբեր խմբի:

1. Այն բառերը՝ որոնք գտնուում են հայերէնի և հիւսիսային Կովկասեան լեզուների մէջ և չկան վրացական խումբի մէջ: Այսպէս օրինակ՝ խոս, որի հետ նոյն են արչ. խոտու. անդ. խորդո, խոտ, խոտտէ «արմատ» ուտ. խօզ; ալար. զուէտ. «ծառ» ուտ. խիւտոյ, ցախ. խիւտա «գարի»: Այս

կարգի բառերը հայերէնի այն փոխառութիւններն են՝ որ կատարուել են հիւսիսային կովկասեան լեզուների խմբից:

2. Այն բառերը՝ որոնք գործածական են մեր Ե. դարի գրականութեան մէջ և գտնուում են նաև վրացական խմբի մէջ ու չկան հիւսիսային կովկասեան լեզուների մէջ. սակայն վրացական խումբի մէջ էլ

ներանք ոչ թէ առանձնապէս նման են վրացերէնին, այլ աւելի լազերէնի ու մինգրելներին: Յայտնի է որ վրացական խմբի լեզուները երկու կարգի են բաժանուում. մի կողմում գտնուում է վրացերէնը, միւս կողմը լազերէնն ու մինգրելերէնը. օրինակ՝ առաջինի ծ, ձ, ց, ձայների գէտ միւսնեւրում գտնուում ենք միշտ ն, զ, չ, օրինակ՝

վրաց.	ծերի	«ճանճ»	—	լազ.	մճաջի
»	ցա	«երկինք»	—	»	չա
»	ցխրա	«ինք»	—	»	չխօրօ
»	ցրամլէ	«արցունք»	—	»	չէրամուլէ

արդ՝ հայերէն հին փոխառութիւններն էլ ներկայացնում են ն, զ, չ և ոչ թէ ծ, ձ, ց. ինչպէս՝ ոչխար լազ. չխուրի, վրաց. ցխովարի, ճանճ, լազ. մճաջի, մենգ. ճանջի, վրաց. ծերի:

Այս նմանութիւններից ի հարկէ պէտք է հետեւցնել թէ փոխառու լեզուն լազերէնն է կամ մինգրելերէնը. որովհետև եթէ այս և նման կէտերում լազերէնն ու մինգրելերէնը համապատասխան են հայերէնին, ուրիշ կէտերում էլ չեն. այսպէս հենց վերի ձեւերից հայերէն ոչխար իրապէս ոչ մի լեզուի համապատասխան չէ. նախաձայն ու ձայնաւորը պահասուում է բոլորի մէջ: Նոյնպէս նաևն բառի վերջածայնի գէտ միւսների մէջ գտնուում ենք զ և ոչ ն: Հայկական տոմարի 2-րդ և 3-րդ ամիսները (Հոռի, Սահմի) որոնք ձեւացած են վրացական լեզուախմբի 2, 3 թուականներից, իրապէս նման չեն ոչ մէկի հետ. հմտ. վրաց. օրի, հերի, մինգ. ծերի, ժուրի, ինգ. օր, օօր, սվան. օրի, հերի, յերվի, լազ. ժուր, ձուր, ջուր, «երկու», — վրաց. սամի, ինգ. սամ, մինգր. սումի, շումի, լազ. սոււմ, շամ, ժոււմ, սվան. սեմի «երեք»:

Թէ առանձնապէս վրացերէնը (գոնէ որոշ գէպքերում) հետև է հայերէնից՝ ցոյց է տալիս նաևն բառի վրաց. ծերի ձեւը: Վրացերէնի ձայնարանութեան օրէնքներով է համապատասխանում է խմբի միւս լե-

զուների չ, նզ, ձայներին, ինչպէս՝ վրաց. ցվարի — մինգ. ցունջի «ցօղ», վրաց. ձիրի — մինգր. ջինջի «արմատ», վրաց. քմարի, լազ. քոմոչի, մինգր. քոմոնջի «ամուսին» ևն: Որքան հետև է ր ձայնը զ, նզ խմբից, այնքան էլ մօտիկ են լազերէնն ու մինգրելերէնը հայերէնին:

Այս բոլորից հետևուում է՝ որ հայերէնի հնագոյն փոխառութեանց իբր ազբիւր ծառայող լեզուն ոչ միայն վրացերէնը չէ, այլ և մեզ ծանօթ լեզուներից ոչ մէկը չէ. այլ արդի վրացական աշխարհից աւելի հարաւ (Հայաստանին աւելի մօտիկ) գտնուած մի ուրիշ լեզու, որ այժմ կորած է և որի մօտիկ ներկայացուցիչներն են արդի լազերէնն ու մինգրելերէնը: Այդ լեզուն անշուշտ խօսուում էին Գուգարքի և Տայքի նախկին բնիկները:

3. Այն բառերը՝ որոնք գործածուած են մեր գրականութեան մէջ աւելի ուշ ժամանակ և բացառապէս նման են վրացերէնին. օրինակ՝

Ծէս	—	վրաց. ծեսի
Թոկ	—	» Թոկի
բաղինջ	—	» բաղինջո ևն:

Այս կարգի բառերը փոխ առնուած են ուղղակի վրացերէնից (անշուշտ հին փոխառու անձանօթ լեզուն այլ ևս ձուլուած լինելով կամ հայերէնի և կամ վրացերէնի մէջ):

ՊՐՈՖ. Հ. ԱՃԱՌԵԱՆ

(Շարունակել)

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ԱՄՍՕՐԵԱՅ ԼՈՒՐԵՐ

● 3 Մայիս Դշ. — Յետմիջօրէի, ժամը 5-ին, ի զիմաց Գեր. Տեղապահ Նոր՝ Ղոզ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեան ընկերակցութեամբ՝ Ղոզ. Տ. Միւսուն Վրդ. Կրճիկեանի, ներկայ զտնուեցաւ Միջ. Կարմիր Խաչի վարչութեան կողմէ տրուած հրատեղար թէյասեղանին, Համբարձման լեռան «Օգոստոս Վիգորիա» հիւանդանոցի մէջ:

● 5 Մայիս Ուրբ. — Յետմիջօրէի, ժամը 4-ին, Ղոզ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեան՝ ընկերակցութեամբ Տիար Կարպիս Հինդիեանի, ներկայ զտնուեցաւ տեղւոյս Ֆրանսական Ընդհ. Հիւպատոսի կողմէ տրուած թէյասեղանին, ի պատիւ Լատինաց Ամենապատիւ Պատրիարքին, Ս. Աննայի վանքին մէջ:

● 7 Մայիս Կիր. — Տօն երեւման Ս. Խաչինց. Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, Պատարագիչն էր Ղոզ. Տ. Գարեգին Արեղի Գաղանեան:

● 14 Մայիս Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի մեր վերնատան մատուռին մէջ, Պատարագիչն էր Ղոզ. Տ. Յարութիւն Վրդ. Մուշեան:

● 17 Մայիս Դշ. — Յետմիջօրէի, ժամը 1-ին, հոգեշնորհ վարդապետ հայրեր գլխաւորութեամբ Ղոզ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեանի, պաշտօնական զնայքով բարձրացան Համբարձման լեռը, ժամը 2.30-ին տեղի ունեցաւ Սրբատեղւոյն մեր հանդիսաւոր մուտքը, ապա ժամը 4-ին, երեկոյեան ժամերգութիւնը և վաղուան տօնին նախատօնակը, իսկ ժամը 7-ին, «Եկեղեցի, Հըսկուսի» կարգերը ու ապա Համբարձման տօնի առաւօտեան ժամերգութիւնը, որ տեւեց մինչև զիշերային ժամը 11, ժամերգութեանց կը նախագահէր Ղոզ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեան: Արարողութեանց աւարտին՝ Միաբանութիւն և աշակերտութիւն վերագործան մայրավանք:

● 18 Մայիս Եշ. — Համբարձման Տեառն. առաւօտուն՝ նախապահութեամբ Գեր. Տ. Ռուբէն Ս. Արքեպս. Մանասեանի, հոգեշնորհ վարդապետ հայրեր թափօրով բարձրացան Համբարձման լեռ: Սրբատեղւոյն մուտք եղաւ «Հրաշափառ»ի հանդիսութեամբ, ապա, Սրբափայլի գաւթի հայապատկան վրանամատուռին տակ մատուցուեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագը: Պատարագիչն էր Գեր. Տ. Ռուբէն Ս. Արքեպս. Մանասեան: Ճաշու Աւետարանէն ետք տեղի ունեցաւ Հայրապետական Մաղթանք՝ Հայրապետական Աթոռոյ Սիւսէն Ս. Ընթիւնին փոխարգութեան տարեգործին առթիւ: Գարողեց Ղոզ. Տ. Հայկազուն Վրդ. Արքանանեան, «Համբարձաւ Աստուած օրհնութեամբ և Տէր մեր ձայնիւ փողոյ» բնաբանով: Ս. Պատարագէն ետք, կատարուեցաւ «Անդառ»

տան» Համբարձման Սրբատեղւոյն մէջ, Ապա Գեր. Սրբազանը, Միաբանութիւն և ժողովուրդ վերագործան մայրավանք հանդիսական զնայքով:

● 20 Մայիս Եր. — Երեկոյեան ժամերգութիւնը և վաղուան տօնին նախատօնակը պաշտուեցան Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյն մէջ, նախապահութեամբ Գեր. Տ. Ռուբէն Ս. Արքեպս. Մանասեանի:

● 21 Մայիս Կիր. — Երկրորդ Ծաղկազարդ. առաւօտեան ժամերգութիւնն ու Ս. Պատարագը մատուցուեցան Ս. Հրեշտակապետաց Եկեղեցւոյն մէջ, Պատարագիչն էր Ղոզ. Տ. Հայկազուն Վրդ. Արքանանեան:

● 22 Մայիս Բշ. — Առաւօտեան ժամը 8-ին Գեր. Տ. Ռուբէն Ս. Արքեպս. Մանասեան մեկնեցաւ Ս. Աթոռէն զէպի Պաղատոս:

● 24 Մայիս Դշ. — Առաւօտեան ժամը 10-ին Ղոզ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեան ընկերակցութեամբ Աւագ Թարգման Ղոզ. Տ. Հայրիկ Վրդ. Ասլանեանի և Արեւելեան Յորդանանի հոգևոր հովիւ՝ Ղոզ. Տ. Կորիւն Վրդ. Մանուէլեանի ներկայ զտնուեցան Ամմանի օղակայանին մէջ տրուած «Բանակի Օր»-ուան հանդիսութեանց և զինուորական տողանցքին, որուն կը նախագահէր Ն. Վ. Ապտալլա Թաղաւոր:


— Նոյն օրը, կէսօրին, դարձեալ, ընկերակցութեամբ Ղոզ. Տ. Տ. Հայրիկ Վրդ. Ասլանեանի և Կորիւն Վրդ. Մանուէլեանի ներկայ զտնուեցան «Չաչկերթոյթի սեղանի մը, տրուած Պաշտպանութեան նախարարին կողմէ «Բանակի Օր»-ուան առիթով, Ամմանի բանակատեղիին մէջ, նախապահութեամբ Ն. Վ. Ապտալլա Թաղաւորի:

● 25 Մայիս Եշ. — Ն. Վ. Ապտալլա Թաղաւորի գահակալութեան և երկրի անկախութեան տարեգործներուն առիթով, առաւօտեան ժամը 7.30-ին Գեր. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեան ընկերակցութեամբ Ղոզ. Տ. Հայրիկ Վրդ. Ասլանեանի արքունիք (Ամման) պացին շնորհաւորելու նորին վեհապետութիւնը:

● 27 Մայիս Եր. — Երեկոյեան ժամերգութիւնը և վաղուան տօնին նախատօնակը պաշտուեցան Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, նախապահութեամբ Ղոզ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեանի:

● 28 Մայիս Կիր. — Հոգեպալոս. հանդիսաւոր Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, Պատարագեց և քարոզեց Ղոզ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեան, բնաբան ունենալով «Եւ ես աղաչեցից զՀայր, և այլ միսիթարիչ տացէ ձեզ, զի ընդ ձեզ բնակեցցի ի յաւիտեան» (Յովն. ԺԳ. 16): — Յետ Ս. Պատարագի կատարուեցաւ հոգեհանգիստ Երանշնորհ Տ. Կիւրեղ Ս. Պատրիարքի հոգևոր հանգրտեան համար. ապա պաշտօնական թափօրով նոյն արարողութիւնը կրկնուեցաւ հանգուեցաւ և սիրելի պատրիարքին շիրմին վրայ, Մայր Տաճարի գաւթին մէջ:

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem. Editor - Father Hagop Vartanian. Armenian Convent, Jerusalem. Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.



# ԶԵԿՈՅՑ Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ

Միութեանս կեդր. վարչութեան վերջին ամիսներու գործունէութենէն ստորև կը ներկայացնենք կարգ մը կարեւոր իրողութիւններ, իրենց շնորհիւ հանրային շահեկանութեան համար:

## 1. — 10.000 ՑՈՒԱՐԻ ՆՈՐ ՕՔՆՈՒԹԻՒՆ ՊԱՂԵՍԻՆԻ ԿԱՅԿՈՅՑԱԼՆԵՐՈՒՆ

Երեսօղէմի Պատրիարքարանէն մեր Միութեան հասած տեղեկագիրները Ս. Յակոբայ վանքը ազատանաձ գաղթականներու վիճակին մէջ փոքր բարւոքում մը մատնանիչ ընելով հանգերձ, արտաքին աջակցութեանց պէտքը անհրաժեշտ կը նկատեն՝ կազմակերպուած խնամատարական գործը կարենալ շարունակելու համար: Կեդր. վարչ. ժողովը, ներկայացուած կացութիւնը ուսումնասիրելէ վերջ, 10.000 տալարի նոր նպաստ մը յատկացուց Պաղեստինի Հայ կարօտայիններուն, և այս գումարը Մարտ ամսուն զրկուեցաւ Պատրիարքական Տեղապահ Լոգոս, Տ. Եղիշէ վրդ. Տէր-տէրեանի:

Թէև Պատրիարքարանը օգնութեան խնդրանք ներկայացուցած էր ի հարկին փոխառուութեան ձեւին տակ, յայտնելով թէ իր բոլոր հասութարեր կալուածներուն տիրացած է և իր պարտքը կրնայ վճարել եթէ յառաջիկային անոնց վարձքերէն կուտակուած կարևոր գումարները զանձէ, բայց կեդր. վարչութիւնը իրը նուէր տուաւ իր նպատար, նկատելով որ երբ քնականան պայմանները վերահաստատուին, վանքը ներթափան յայն միջոցներու պէտք պիտի ունենայ՝ իր աւերները դարմանելու և իր հոգեւոր, կրթական ու մշակութային գործունէութեան նախկին թափն ու փայլը տալու համար:

Հ. Բ. Ը. Միութեան կողմէ ցարդ Պաղեստինի հայ աղէտեակներուն ընձեռուած զուտ նպաստի գումարն է 40.000 տալար: Ասկէ դատ, վերջին երկու տարիներու ընթացքին, Մելգոնեան Հիմնադրամի հաշուոյն և մեր միջոցաւ զրկուած նուէրներու գումարներով, Պատրիարքարան փոխանցած ենք շուրջ 15.000 տալար:

## 2. — ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ՄՇՈՒԿՈՒԹԱՅԻՆ ՅԱՅԿԱՑՈՒՄՆԵՐ

Ա. — Միութեանս Եւրոպայի կեդր. Յանձնաժողովին 1950ի ամսվարկը հաւասարակշռելու համար, կեդր. վարչութիւնը անոր տրամադրեց 12.000 տալար:

Այս գումարին մէջ քաժիները սահմանուած են մեր Միութեան նոյնանաւորութեան տակ գտնուող Իպրոցասէր Տիկնանց վարժարանին, Փարիզի, Մարսէյի և Ֆրանսայի այլ վայրերու 18 հայ դպրոցներուն և Եւրոպայեան Մատենադարանին համար: Եոյն վարկին մաս կը կազմէ նաև Հանգս. Խորէն վրդ. Լազարեանի Հիմնադրամին հաշուոյն նրատարակելի հին ձեռագրի մը ծախքը, և յառաջիկային հարկ եղած ծանուցումը պիտի ընենք այդ մասին երբ կարգ մը նախապատրաստական աշխատանքներ վերջանան:

Բ. — Անցեալ տարուան նման այս շրջանին ևս կրթական վարկ մը տրամադրուեցաւ պուրկարանայ դաւառական այն դպրոցներուն համար, որոնք սակաւաթիւ աշակերտութիւն ունին և այդ պատճառով անոնց ծախքերը չեն հոգացուիր պետութեան կողմէ: Այս դպրոցները կը գրտնուին Խաչքոմոյի, Սիլիբրի, Սթարա Զակորայի և Փաղարնըզի մէջ: Անոնց պիտեճէին համար նախատեսուած 220.000 լէվայի գումարը տրամադրուեցաւ Միութեանս Փլոլիտիփի աւագ Մասնաճիւղին:

Գ. — Յունաստանի մէջ մեր կրթական գործին և խնամատարական ձեռնարկներուն համար արդէն սահմանուած 13.000 տալարի վարկէն զատ կեդր. վարչութիւնը այս ամսու ևս տկարակազմ աշակերտներու օգափոխութեան համար՝ յատկացուց 1500 տալար, ինչպէս որ ըրած էր անցեալ տարիներուն:

Դ. — Աթէնքի Ազգ. Առաջնորդարանին կողմէ ներկայացուած խնդրանքի մը ի պատասխան, 1000 տալարի գումար մը յատկացուցինք շրջուն քահանայի մը համար, որ պաշտօն պիտի ունենայ Հին Յունաստանի և կղզիներու հեռաւոր վայրերը ցրուած մեր աղագայիցներուն այցելելով անոնց հոգեւոր մատակարարութիւնը կատարելու:

Ե. — Միութեանս նոյնանաւորութեան ներքի գտնուող Աթէնքի ԱՐԱՐԱՏ Մշակութային և Մարդկան Միութեան տրամադրեցինք 350 տալար, իր սեփական սկուսքին և գրադարանին համար:

Զ. — 1000 տալար նուիրատուութիւն մը ըրինք Լիբանանի ԹՌՉՆՈՅ ԲՈՅՆ Որբանոցին, ուր 122 անտիրական հայ մանուկներ կը խնամուին Տալմարքացի երկու անձնուէր քոյրերու-ձանքերով:

Ա. — Իր խնամատարական ձեռնարկներէն անկախաբար, Միութիւնս իր հոգածութեան տարկայ ըրած է արտասահմանի զանազան երկիրներու մէջ գտնուող աննեցուկ կարօտեալները, և ուստեսողէն, հազուատեղէնի, դեղորայքի կամ զբամական առաքումներով օգնած է անոնց: Այս նպատակով 1949 տարեշրջանին ծախսուած գումարն է 8260 տոյար:

Բ. — Կեդր. վարչութեան մէջ սրտման համաձայն, Միութեանս Տրիւնանց ընկերային Ծառայութեան Թանձնախումբին պաշտօն տրուած է օգնելու Եւրոպայէն Միացեալ Նահանգները ներգաղթող հայ տարագիրներէն անոնց՝ օրոնք նիւթական աշակցութեան կր կարտին: Այս պատեհութեամբ աւելորդ շէնք նկատելի լիշատակել թէ, պատերազմի վախճանէն ի վեր, նախկին թշնամի երկիրները գտնուող գաղթականներուն 9500 տոյարի օգնութիւն մը ընծայած է մեր Միութիւնը: պարէնի ու հազուատեղէնի ծրարներով և այլ ձևերով:

ԳԻՒԱՆ ԿԵԴՐ. ՎԱՐՉ. ԺՈՂՈՎԻ

Նիւ-Եարկ, 20 Ապրիլ 1950

ԵՐԵՄԱՍԵԱՅ ՅՈՒԵԼԻՆԱԿԱՆ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ  
ՆՈՒԻՐՈՒԱԾ

ՈՒՍՈՒՑՉԱՊԵՏ ԵՒ ՏՆՕՐԷՆ ՏԻԱՐ ԳՐԻԳՈՐ ՊՕՂԱՐԵԱՆԻ  
ՀԱԼԷՊ

Այնրայի Կրթութեան Միութեան (հիմնեալ 1924ին Հալէպ) Խնամակալութիւնն ու իր վարժարանի օրջանաւարտները որոշեցին Երեսնամեայ Յոբելեանը օճել Կրթութեան վարժարաններու վաստակաւոր Տնօրէն Էւ կրթական մեալ Տիար Գրիգոր Պօղարեանի:

Այս առիւ կազմուած Յոբելիական Կեդր. Թանձնախումբս պիտի ընդունի կամաւոր նուիրատուութիւններ ամեն անոնցմէ, որոնք իրեն առակերտած են Էւ կամ կ'ուզեն գնահատել երկար տարիներու բազմավաստակ կրթական մեալ մը:

Նուերներէ գոյանալիք հասոյքը Յոբելեարին վառաբանով իսկ պիտի յաշկացուի Կրթութեան վարժարանի պատմութեան հրատարակութեան Գնահատման Գրամական առաքումները կր խնդուի ընել Յոբ. Կեդր. Թանձնախումբի Գանձապահ Տիար Գրիգոր Ասուրեանին, Փոստակի թիւ 285, Հալէպ, Սուրիա:

Յոբելիական հանդիսութիւնը պիտի կատարուի Հալէպի մէջ, Երեքօրեայ, 25 Յուլիս 1950, երեկոյեան ժամը 8-ին, Հ. Բ. Ա. Միութեան Տան մէջ, Պարոն պոլոսայ:

ՅՈՒԵԼԻՆԱԿԱՆ ԿԵԴՐ. ՑԱՆՉՆԱԽՈՒՄԲ

Հալէպ, 1 Յուլիս 1950

1950-ի "ՄԻՈՆ" ԿՐ ՆՈՒԻՐԷ

Մեր Զաւար Ընտանեան (Ծրանայէն)՝ Պր. Յ. Գուլումեանին (Ամերիկա):

Փոքրիկն Հրայր Սայեան վասն բարգաւանման Սիոն-ի կը նուիրէ 1 օսկի: